

# WwUlhui

34ՐԴ. ՏԱՐԻ ԹԻՒ 32 (1682) ՀԱԲԱԹ, ՍԵՏՎԵՄԲԵՐ 6, 2014  
VOLUME 34, NO. 32 (1682) SATURDAY, SEPTEMBER 6, 2014



## Պաշտօնաթերթ՝ Ա. Դ. Հնչակեան Կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի

**MASSIS** Weekly  
1060 N. Allen Ave. Suite 101  
Pasadena, California 91104

# Նշուեցաւ Արցախի Անկախութեան Տարեդարձը



## **Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի անդամները կը տողանցեն Ստեփանակերտի մէջ**

Լեռնային Ղարաբաղի Հան-  
րապետութեան անկախութեան 23-  
րդ տարեղարձին առթիւ մայրա-  
քաղաք Ստեփանակերտի մէջ տեղի  
ունեցաւ պաշտօնական եւ ժողովր-  
դային հանդիսաութիւն, ներկայու-  
թեամբ Հայաստանի եւ Արցախի  
նախագահներուն, Հայաստանէն ժա-  
մանած պաշտօնական պատուիրա-  
կութեան, Սփիւրքէն Ստեփանա-  
կերտ հասած հիւրերու եւ պատուի-  
րակութիւններու: Պաշտօնական  
ներկայացուցիչները այցելեցին  
Ստեփանակերտի յուշահամալիր, ուր  
յարգանքի տուրք մատուցեցին  
Արցախի անկախութեան համար  
զոհուած հայորդիներու լիշտա-  
կին ու զետեղեցին ծաղիկներ:

Արցախի Հանրապետութեան  
նախագահ Բակո Սահակեան անկա-  
խութեան տօնին առթիւ կազմա-  
կերպուած պաշտօնական ընդունե-  
լութեան ընթացքին արտասանեց  
ուղերձ մը, որուն մէջ դիմակայու-  
թեան տարիներ որակեց անկախու-  
թեան 23 տարիները: «Մենք պաշտ-

պանեցինք Արցախի ազատությունն  
ու անկախությունը, Հայաստանի եւ  
Սփյուռքի աջակցութեամբ աշխա-  
տանքներ տարինք պատերազմի հե-  
տեւանքներուն եւ աւերուածու-  
թյուններու վերացման ուղղու-  
թեամբ, կանգնելով կայուն զար-  
գացումի ուղիի վրայ», ըստ Սա-  
հակեան: Սահակեան խոստացաւ  
շարունակել նոյն ուղեգիծին վրայ,  
որպէսզի Արցախը ըլլայ կայուն,  
հօր, զարգացած ու ժողովրդավա-  
րական երկիր: Նախազահը գոհու-  
նակութեամբ ընդգծեց, որ ժամա-  
նակի ընթացքին նոր թափ կը  
ստանայ Արցախի միջազգային ճա-  
նաչումի հոլովոյթը:

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան շնորհաւորական ուղերձ լրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան տօնին առթիւ: Անոր համաձայն, Արցախի ժողովուրդի պատմական ընտրու-

Topic 4

# Նալբանդեանի Կարծիքով՝ Դժուար է Գուշակել Երտողանի Պատասխանը

Թուրքիոյ նորընտիր նախագահ Ոչէջէկ Թայիրակ էրտողանի երդման արարողութեան մասնակցելով Հայաստանի արտաքին գործոց նախարար էղուարդ Նալբանդեան անոր յանձնեան նախագահ Սերժ Սարգսեանի հրատէրը՝ յառաջիկայ տարի Հայաստան այցելելու եւ մասնակցելու Ապրիլ 24-ի ոգեկոչման։ Այս կապակցութեամբ Նալբանդեան յայտնեց, թէ դժուար է կանխագուշակել, որ Թուրքիոյ նախագահը ե՞րբ եւ ի՞նչ որոշում կ'առնէ ոգեկոչման համդիտութեան մասնակցելու կապակցութեամբ։

«Ազատութիւն» ռատիոկայանին տրուած հարցազրոյցի մը ընթացքին Նալբանդեան նաեւ յայտարարեց, որ Եւրամիական Տնտեսական Միութեան Հայաստանի անդամակցութեան մասին համապատասխան արդիւնքներ պիտի բացայացուին շուտով։ Նալբանդեան մէրժեց մէկնաբաննեւ Ռուսիոյ վարչապետ Տմիթրի Մետեսելեկի երեւան կատարելիք

յարաբերութիւններու յանձնաժողովի անդամներուն հետ:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարեանի նախագահութեամբ կայցած նիստի ժամանակ Նալբանդեանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականութեանը վերաբերող բազմաթիւ հարցերու, որոնց մասին ժամանակ է հայտապես հարցվելու:

## Երտողան. «Հայ-Թրքական Յարաբերութիւնները Կը Կարգաւորուին Միայն Ղարաբաղեան Հարցի Լուծումէն Ետք»

Թուրքիոյ նախագահ Ռէժէֆ  
Թայիպ Էրտողան իր Պաքու կա-  
տարած այցելութեան ընթացքին  
յայտարարած է, որ դարաբաղեան  
հակամարտութիւնը կը հանդիսա-  
նայ իրենց օրակարգային գլխաւոր  
նիւթերէն մէկը: Թրքական լրատ-  
ուամիջոցներուն համաձայն, Ասր-  
պէջճանի նախագահ Իլհամ Ալիեւի  
հետ տեսակցութեան ընթացքին  
Էրտողան խոստացած է դարաբաղ-  
եան հակամարտութեան հարցով  
յաւելեալ քննարկումներ կատարել  
իր ատրապէջճանցի պաշտօնակիցին  
հետ: Էրտողան նաեւ նշած է, որ  
ՆԱԹՕ-ի գագաթաժողովի ընթաց-  
քին կազմակերպութենէն պիտի պա-  
հանջէ կատարել Ղարաբաղի հար-  
ցով Ասրպէջճանին արուած խոս-  
տումները:

Թուրքիոց նախագահին համաձայն, Հայ-թրքական յարաբերութիւններու բնականոնացում չկայ՝ մինչեւ դարաբաղեան հիմնախնդիրի կարգաւորումը: Ալիեւ շնորհակալութիւն յատնալով Անգարայի օգնութեան համար, վերստին պահանջած է «բոնազրաւուած հողերու ազատագրումը» եւ խոստացած է թուրքիոց հետ միասին պայքարիլ Հայոց ցեղասպանութեան ճանաչումին դէմ:

«Մենք միասնաբար պիտի պայքարինք այսպէս կոչուած Հայոց ցեղասպանութեան թեմային դէմ, բացայստելու համար սուտը», ըսած է Աստրահանի նախագահը: Անոր համաձայն, Պաքու ուժ կը ստանայ թրքական հզօրացող ուժէն:

Յեղասպանութեան Մասին Ֆիլմ  
Նկարահանած Թուրք Բեմադրիչի Համաձայն՝  
Յանուն Արուեստի կ'արժէ Մահանալ

Թուրք յայտնի բեմադրիչ  
Ֆաթիհ Աքըն Վէնետիկի ֆիլմերու  
փառատօնին Հայոց ցեղասպանու-  
թեան վերաբերեալ իր ֆիլմի ցու-  
ցադրութենէն առաջ յայտարարեց,  
թէ վախ չունի իրեն հասցէազր-  
ուած թուրք ազգայնականներու  
սպառնալիքներէն եւ յանուն ար-

ուեստի պատրաստ է մահանալ:  
Վենետիկի 71-րդ փառատօնին  
Հայոց ցեղասպանութեան մասին  
պատոմոլ The Cut (Հատում) ֆիլմով  
մասնակցող թուրք յայտնի բեմադր-  
բիչը յայտարարած է թէ, ֆիլմի  
հետ կապուած քննադատութիւն-  
ներուն համար 7-8 տարի պատ-  
րաստուած է եւ այժմ պատրաստ է:  
«Այս ասունքներն առաջ

«Այս, սպառնալիքներ ստացած եմ, բայց յանուն արուեստիկ'արժէ մահանալ: Ես պարզապէս չեմ ուզեր այս թեմային շատ

կարեւորութիւն տալ», - ըստած է  
ֆաթիհ Աքըն:

Հայաստանի Ազգային ժողովի  
փոխ նախագահ էտուարտ Շարմա-  
գանով մեկնաբանեց իրտողանի  
յայտարարութիւնները եւ նշեց, որ  
հայ-թրքական յարաբերութիւննե-  
րու բնականոնացումը չի կրնար  
նախապայմանները ունենալ:

Միւս կողմէ, Թուրքիոյ նոր վարչապետ Ահմատ Տաւուտօղլու ներկայացուց թուրքիոյ 62-րդ կառավարութեան արտաքին քաղաքական նպատակները եւ ծրագիրները՝ շեշտելով Հայաստանի հետ յարաբերութիւններն ու հայ-ատրպէջնանական հակամարտութիւնը:

Անոր խօսքով, Անգարացի կառավարութեան ռազմավարական առաջնահերթութիւններէն մէկն է Կովկասի մէջ խաղաղութեան հաստատումը եւ տարածաշրջանին մէջ

Հակամաջարտութեան եւ լարուածութեան մեջացումը: «Մենք պիտի շարունակենք Հարաւային Կովկասի մէջ հակամարտութիւնները խաղաղ միջոցներով լուծելու ուղղութեամբ մէր ջանքերը, վերջ տալու համար Լեռնային Ղարաբաղի «բռնագրաւումին» եւ Ատրպէջճանի ու Հայաստանի միջեւ լարուածութեան», ըսած է վարչապետը: Ան նաեւ խոստացած է շարունակել Հայաստանի հետ յարաբերութիւններու կարգաւորման աշխատանքները: «Հայաստանէն կը սպասենք համագործակցութեան առիթ տուող արդար, ընդգրկուն լիշողութեան փնտուածքի մէր նախաձեռնութիւն ներուն յառաջադէմ տեսակէտներով պատասխաններ», ըսած է Տաւուտոյլու:

թեան անդամ է, «Հիւրըիցէթ»  
թերթին ըսած է, թէ դիտած եւ  
հաւանած է ֆիլմը եւ պատճառ չի  
տեսներ զայն թուրքիոյ մէջ չցու-  
ցադրելու համար:

սխալ է այն տեսակի տր., թէ ֆիլմին  
մէջ թուրքերը բարբարու եւ մար-  
դասպաններ կը ներկայացուին:  
«Ֆիլմին մէջ մառուսասանները եւ

«Ֆիլմին մէջ մարդասպանները եւ կանանց բոնաբարողները դասավորները ու աւազակախուժքեր կը ներկայացուին, իսկ ֆիլմին մէջ չկան միստեմաթիկ կոստրածներ»:

«Այո, ֆիլմին մէջ անհանգստացնող տեսարաններ կան, բոնաբարութիւն կայ, կոտորած կաձ, մասնաւոր պատճեններ»:

թուրքերու բարբարոսութիւնները  
կան, սակայն Փիլիմին մէջ փորձ չի  
կատարուիր թուրքերը ցեղասպան  
ներկայացնելու», - ըստած է Ֆաթիհ

Աքընի հայրը:  
Այս ֆիլմը նախատեսուած է  
նաեւ թուրքիոց մէջ ցուցադրել, սա-  
կամ թուրք ազգայնականները ապա-  
հարած են, ապահով են ու պահեն:







## ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏԵԱՆ «ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱԳԱՅՆ ԻՐ ԳՆԱՐԱՏԱԿԱՆՆԵՐՈՒՄ ԱՌՆՈՒԱՅՆ ԱԶՆԻՒ ՉԵ»



Վերջին օրերին ակտիւացել են Ռոբերտ Քոչարեանի՝ քաղաքականութիւն վերադառնալու մասին խօսակցութիւնները: Որքանո՞վ է այդ հարաւորութիւնն իրատեսական: Oreg.am-ի գրուցակիցն է Սոցիալ-Դժմոկրատ Հնչակեան կուսակցութեան ատենապետ Նարեկ Գալստեանը:

Որերու Քոչարեանի վերջին օրերին անհասահեպ ակտիւութիւն է ցուցաբերում հարցազրոյց, այնուհետեւ նրա ոչ պաշտօնական կայքի կողմից պատրաստուած ֆիլմ 60-ամեակի առիթով: Արդեօ՞ք սա ակնարկ է մեծ քաղաքականութիւն յետվերադարձի եւ նախագահական յաւակնութիւնների մասին:

Ես առանձնապես հակուած էլ չեմ մտածելու, որ Քոչարեանը երբեւից դուրս է մնացել մեծ քաղաքականութիւնից: Գոնէ Հայաստանում հակայական կապիտալ ունեցող որեւէցէ մէկը չի կարող դուրս մնալ մեծ քաղաքականութիւնից, իսկ Քոչարեանն առաւել եւս: Ինչ վերաբերում է նախագահական ամբիցիաներին, ապա ինչո՞ւ ոչ, նա կարող է հանգիստ նման փորձ անել: Եթէ չկայ այս իշխանութիւնների կողմից նրա կառավարման տարիների քաղաքական գնահատականը, եթէ բոլոր այն վատ երեւոյթները, որոնք կային վերջինիս 10 տարիների նախագահութեան ընթացքում, չլուծուեցին այս տարիներին, եթէ չըացայացուեցին տասնեակ աղմկայարոց յանցագործութիւնների կատարողներն ու պատուիրատուները, ապա, բնական է, որ Քոչարեանը շատ հանգիստ վերադառնալու ցանկութիւն կ'ունենայ: Այլ ինդիր է, թէ ինչպէս կ'ընդունի նրան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին: Վստահ եմ, որ առնուազն ոչ բարեացակամ:

Ինչպէս էք զնահատում Քոչարեանի իշխանական տարիները ընդհանրապէս եւ համաձայն էք այն կարծիքի հետ, որ Քոչարեանի շնորհի Յայաստանը ծաղկում էր այդ տարիներին:

Կարծում եմ, որ պաշտօնաթող նախագահն իր գնահատականներում առնուազն ապնիւ չէ: Երբ նա կամ իր PR թիմի ներկայացուցիչները խօսում են այդ տարիներին երկում արձանագրուած տնտեսական աճի մասին, ապա յանուն արդարութեան պէտք է նաեւ լիշէին եւ ազնուօրէն խօսին կեղծուած նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների, Ապրիլի 12-13-ի, մենաշնորհների հաստատման, օլիգարխիացի՝ իրբեւ ինստիտուտ կայացման, տասմեակ աղմկայարոց եւ դեռեւս չըացայացուած յանցագործութիւնների

## ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐԾ

### ՄԱԿ-Ի ԶԻՆՈՒՐՆԵՐ ՊԱՏԱՆԴ ԱՌՆՈՒԱՅ ՍՈՒՐԻԱ-ԻՄՐԱՅԵԼ ՍԱՐՄԱՆԻՆ ՄՕՏ

Աւելի քան շաբաթէ մը ի վեր լարուած կացութիւն կը տիրէ Սուրիա-իսրայէլ սահմանին մօտերը, կուսանի բարձունքին վրայ: Արդարեւ, այս վիճելի հողատարածքի վրայ, Ալ Քայիտայի զինեալները, որոնք կը գործակցին Ալ Նուսրա ծակատին հետ, բախումներու ունեցան ՄԱԿ-ի հաղաղապահ զինուորներուն անդամ ֆիլիքինցիներու ջոկատին հետ, այս առթիւ Սուրիոյ հակակառավարական ոյժերը պատանդ առած են ֆիճիի եւ ֆիլիքինի պատկանող շուրջ 40 ՄԱԿ-ի զինուորները: Այսոնք կը գտնուին ապահով վիճակի մէջ: Տակաւին յայտնի չէ բուն դրապատճառը: Սակայն կը կարծուի թէ ՄԱԿ-ի որդեգրած մեղմ քաղաքականութիւնն է Աստի վարչակարգին հանդէպ:

Նշենք նաեւ որ Կումանի բարձունքը գրաւման տակ առնուած է 1967ի Միջին Արեւելքի պատերազմի ժամանակ: Իսկ ՄԱԿ-ի զինուորները հոն տեղակալուած են 1974էն ի վեր: ՄԱԿ-ի խաղաղապահ ոյժերու մաս կը կազմեն ֆիճիէն, իրանտայէն, Հոլանտայէն, Նեփալէն եւ ֆիլիքեան կղզիներէն ժամանած զինուորներ:

Վերջին պահուն ստացուած լուրէ մը կ'իմանանք թէ զինեալ ապստամբները դրամական հաստուցում կը պահանջեն իրենց անդամներէն երեքին սպաննութեան կապակցութեամբ:

### ՊԱՂԵՍԻՆԵԱՆ ՆՈՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐ ԿԸ ԲՈՆԱԳՐԱՒՈՒԻՆ ԻՄՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԵ

Քանի մը օր առաջ Խարայէլ յայտնեց թէ զանգուածային հողատարածք մը բոնագրաւած է Բեթղեհմի մօտակայքը: Ասիկա անցնող 30 տարիներու ընթացքին սեփականացուած ամենաընդարձակ հողամասն է արեւմտեան ափին վրայ: Շուրջ 400 հեքտար այս կալուածն իսկոյն յայտարարուած է պետական հողատարածք: Այս անակնկալ միջոցառումը բուռն կերպով դատապարտուած է պաղեստինցիներու եւ ԱՄՆ իշխանութեանց կողմէ:

### ԵԳԻՊՏՈՍԻ ՄԵԶ ՊԱՅԹԵԻՆԻ ՄԸ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 11 ՈՒՏԻԿԱՆՆԵՐ ՍՊԱՆՆՈՒԱԾ

Ալ Արիշ (Եգիպտոս) դէպի կազա տանող Սինայի թերակղիին վրայ գտնուող ճանապարհի մը եղրին ուումք մը պայմեցաւ ոստիկաններ փոխադրող հանրակառքի մը մօտ: Զոհերուն մէջ կան 11 ոստիկաններ, ինչպէս նաեւ ապահովական եւ բժշկական անձնակազմի անդամներ:

Արդարեւ, նոյնանձան միջադէպեր եւս պատահած են անցնող ամսուած ընթացքին, որոնց պատճառով ձերբակալուած են անցնող ամսերուն այդ տարիներին: Երկրի միակ անկախի հեռուստարաններու միջութիւնը փակուեց հենց իշխանութիւններին ոչ հաճոյ հաղորդումներ ներկայացնելու համար:

Վերոյիշեալ դէպքերուն հեղինակները Ալ Քայիտայի համակիր նոր խմբակցութեան մը անդամներն են եւ կը կոչուին «Անսար Պէյթ Ալ Մագուի»:

### ԻՐԱՔԻ ՔԻՒՐՏԵՐԸ ՕԺԱՆԱԿՈՒԹԻՒՆ ԿԸ ՍՏԱՆԱԾ ԳԵՐՄԱՆԻԱՅՑԵԼ

Գերմանիոյ վարչապետ Անկելա Մէրգէլ հարապարակային յայտարարութեան մը մէջ ինքինք արդարացուց իսլամիստներու դէմ պայքարող քիւրտերուն օժանդակելու հարցին մէջ: Ան նաեւ կարեւորութեամբ ընդգեեց իրաքի փոքրամասնականներուն մարդասիրական օժանդակութիւնն մատակարարելու անհամեշտութիւնը:

Վիճագրութիւն մը վերջերս յայտնաբերեած է որ գերմաններէն երեքին երկուքը չեն փափաքիր զինամթերքի օժանդակութիւն ցոյց տալ քիւրտերուն: Սակայն իրողութիւնը բոլորովին տարբերէ եւ հակասութիւններով լիցուն:

## ՄԱՍԻՍ

### ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

#### ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՈՒ

Yes, I wish to subscribe to Massis Weekly

Enclosed a check for (one year)

\* \$50,00 \* \$100,00 (first class) for USA

\$ 100,00 (Air Mail) for Canada.

\$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: -----

Address: -----

City: ----- State: ----- Zip Code: -----

Country: -----

Tel :----- Fax :-----



# ՀԱՅԸ ՉԻ ՄՈՌԱՎԱՅԻ ԻՐ ՆԵԴ ՕՐԵՐԻ ԲԱՐԵԿԱՎՄՆԵՐԻՆ

Եղիկ Ճերեխեանը ծնուել է Պյորուրում: 1984-ին աւարտել է Երեւանի բժշկական ինստիտուտի առամենարուժական ֆակուլտետը:

1992ρ. ζηρυ αινέων αινέρειημέρ (1992, 1996, 2000, 2005) ρύποροι είναι Ελλήνες που έχουν στην παραγωγή της γάστρας την πρώτη θέση στην Ευρώπη. Το μεγαλύτερο μέρος της παραγωγής γίνεται στην Κρήτη, όπου η γάστρα είναι η πιο δημοφιλής παραγωγή. Η γάστρα είναι η πιο δημοφιλής παραγωγή στην Ελλάδα, και η παραγωγή γίνεται στην Κρήτη.

1996թ. մաս է կազմում ՄԴՀԿ կեղրոնական վարչութեան:

Հեղինակել է մի շարք պատմագրական գրեթե. Երա գրչին են պատկանում նաև մի շարք գիտական ուսումնասիրութիւններ:

Ներկայացնում ենք Եղիկ Ճերենանի յօդուածը Հիւսիսային Իրավում Սինեար լեռան շրջանում բնակ-ուղղ եզրիների նկատմամբ տեղի ունեցող ոնքագործութեան վերաբերեալ: ԽՄԲ:

ԵՂԻԿՃԵՐԵՑԵԱՆ

Այսօրերին, կարելի չէ պաղա-  
րիւնութեամք եւ անտարեեր աչքե-  
րով նայել ԶԼՄ-ների կողմից փո-  
խանցուող այն տեսարաններին,  
որոնք ցուց են տալիս, թէ ինչ է  
կատարուում Սինճար լեռան վրայ,  
եզդի ժողովուրդին հետ։ Բառիս  
իսկական առումով ցեղասպանու-  
թիւն է դա, իր ամենավայրագ-  
լափիր ու անմարդկային ձեւերով։

Հայերս նման պարագաներում  
սովորութիւն ունենք, թերեւս ան-  
գիտակից մղումով, մեր տեսածն ու  
լսածը համեմատել, զուզահեռներ  
անցկացնել Հայոց թեղասպանու-  
թեան հետ: Եւ այպանելի չէ դա:  
թեղասպանութեան նման մի ահռե-  
լի ոճիր մարդկանց մտքին ու  
հոգուն վրայ թողնում է այնպիսի  
խոր հետք, որ դարեր էլ անցնեն,  
առաջին իսկ առիթին վերադարձ  
է լինում դէպի այդ լիշտութիւնը:

Սակայն այս պարագայում  
հարցը տարբերում է: Միայն ան-  
գիտակից մղումը չէ, որ մեզ տա-  
նում է դէպի Սինճար լերան եղդի  
ժողովրդին հետ կատարուող ցե-  
ղասպանութեանը: Կան շատ աւելի  
հիմնաւորուած պատճառներ. դրանք  
պատմական այն անհերքելի փաս-  
տերն են, որոնք ցոյց են տալիս, թէ  
ինչպէս հայ ժողովրդի արհաւիրքի  
օրերին Սինճարի եղդիները իրենց  
եղբայրական ձեռքը մենանցին արա-  
բական անապատներում անօգնա-  
կան մնացած, աշխարհից լքուած եւ  
ստոյգ մահուան դատապարտուած  
հայ ժողովուրդի բեկորներին:

Ամէն ինչ ավատում է նրանից,  
երբ հնչակեան երիտասարդ գոր-  
ծիչ Արմէն Կիտուր (Պայտագիտ, 1883-  
1976, Պէլրութ), 1914-ին աւար-  
տում է Կ. Պոլսի պետական բարձ-  
րագոյն ուսուցչանոցը: Օրէնքի հա-  
մաձայն, նա որոշ ժամանակ ու-  
սուցչութիւն էր անելու մեծ քա-  
ղաքներից դուրս, ծայրամասացին  
վայրերում: Ա. Կիտուրին բաժին է  
համնում Պաղտատի պետական  
գպրոցը: Նա տեղափոխուում է Պաղ-  
տատ եւ անցնում իր աշխատան-  
քին: Վլայ է համնում Ա. Համաշ-  
խարհային Պատերազմը: Ա. Կի-  
տուր ձեռքբակալում ու բանտարկ-  
ում է: Պատ առանձիւան ասա-

ւում է: Արաբ ազգայնական սպա-  
ների օգնութեամբ նա փախչում է  
բանտից: Նրա օրինական կեցու-  
թիւնը Պաղտասում դառնում է  
անհնար: Հասան ծածկանուով, որ-  
պէս թուրք ընդդիմադիր իթթի-  
լաֆական սպաց, միանում է Նաժա-  
ֆում եւ Քարպալայում գործող  
արաբ ապստանքապետ Աճամիի  
ուժերին, որոնք հարուածներ էին  
հասցնում թրքական բանակի թի-  
կունքին: Այդ օրերի մասին Ա.  
Կիտուր իր յուշերում գրում է.  
«Պարենաւառորումի գործը կը կագ-  
մակերպէի: Փաթթած ակալ ու  
քէքէն, որ այդ ատենուան Արաբիոց  
թուրք սպաններու համազգեստն էր:  
Կը կրէի նաեւ ենթասպացի համագ-

գեստ: Թուրք զինուորը կ'որսաց-  
ուէր իբր սեւ աղուէս, որուն մորթը  
այնքան յարգի էր: Ստիպուած էի  
երթալ մինչեւ Եփրատ գետին ափե-  
րը, ուր կը գտնուէին Ռավիներու  
թեքէները եւ անոնց միջոցով  
սննդեղին հասցնելու ապստամք  
արաբներուն: Ռավիներու իշխա-  
նութիւնը կը տարածուէր մինչեւ  
Տէր Զօր եւ Ռաքքա»<sup>1:</sup>

իր թափառումների ընթացքում, Ա. Կիտուր ականատեսն է լինում հայ գաղթականների ողբերգական վիճակին: Նա փորձում է որբահաւաք կազմակերպել: Սակայն գործի տարրողութիւնը մի հոգու ուժերից վեր էր: Այդ օրերին Ա. Կիտուր այցելում է Նաեւ Սինճար լերան եզրիներին: Շուտով նրա ու եզրիների կրօնապետ շէլի Միր Խամայիլի միջեւ ստեղծում է բարեկամական ամսեղծ կապեր: Միր Խամայիլ խոստանում է օգուակարդառնալ Ա. Կիտուրի մարդասիրական գործումնէութեան: Մեծ թուղ հայ գաղթականներ մահուան ճանկերից ազատում եւ ապաստան են գտնում Սինճար լերան եզրիների մօտ, որտեղից մաս առ մաս նրանք տեղափոխում են Պաղտատ: Հայ գաղթականնին համար Սինճար լեռը դառնում է փրկութեան խորհրդանիշ:

Ա. Կիստուր թարգմանիչի պաշտօն է գտնուում անզլիական բանակի հրամանատար գօր. Մողի մօտ (նաև տիրապետուած էլ հայերէն, օսմաներէն, ոռուսերէն, ֆրանսերէն եւ անգլերէն լեզուներին): Իր այդ պաշտօնով նա յարաբերութեան մէջ է մտնուած Պարսկաստան յառաջացած ոռուսական բանակին հետ: Անցնուած է ոռուսական բանակի կողմը: Ապա, իր ետին թողնելով կինն ու երեք

ամասկան գուստոր, նահանջող ոռուսական բանակին հետ արկածալից մի ճամբորդութեամբ, հասնում է թիֆլիս ու Միջազգետքի անապատներում գտնուող հայ ժողովուրդի խլեակներին մասին ականատեսի թարմ վկայութեամք գեկոյցներ է տալիս Ազգ. Բիւրոյին եւ ազգ-կուսակցական այլ մարմիններին: Անցնում է երեւան, ուր աշխոյժ մասնակցութիւն է բերում ազգային հասարակական կեանքին եւ զինուրական գործողութիւններին:

Ա. Կիտուրի կատարած մի  
հեռատես քայլն էլ լինում է այն,  
որ, նախքան Մինձարից հեռանալը,  
նա եզդիների հոգեւոր գերազոյն  
պետից՝ Միր Խամայիլից ձեռք է  
բերում Համայն եզդիներին ուղղ-  
ուած մի կոնդակ, ուր կրօնապետը  
յորդորում էր իր ազգակիցներին  
հաւատարիմ բարեկամները լինել  
տառապեալ հայ ժողովուրդին: Այս  
կոնդակի թողած ներգործութեան  
մասին, պետական եւ դաշնակցա-  
կան գործիչ Ռուբէն Տէր-Մինաս-  
եանը վկայում է. «Արաքն Կիտուրի  
չնորհիւ էր որ ստացուեց եզդի  
շէյսի կոնդակը եզդիներին ուղղ-  
ուած, որով կը յանձնարարուէր  
բոլոր եզդիներին իրենց բազդը

կապել հայութեան եւ Հայաստանի հետ եւ հայ կուլտուրան ընդունիլ իբր իրենց սեփականութիւնը: Այդ կրօնական հրովարտակը, գրուած եղդի կրօնական եւ աշխարհական պետի կողմից, ունէր իր բարոյական մեծ նշանակութիւնը եւ Հայաստանի հայ, եղդի միացումը մասսամբ այդ հրովարտակին կը պարտինք»<sup>2</sup>:

Շատ չի անցնում, եւ Հայսա-  
տանի եղդիները գործնական գետ-  
նի վրայ ապացուցում են որ հաւա-  
տարիմ են հայ-եղդի բարեկամու-  
թեանը: Դրա վառ օրինակն է  
հանդիսանում Զահանգիր աղայի  
զլիսաւորութեամբ եղդիական աշ-  
խարհազօրային խմբի մասնակցու-  
թիւնը Սարդարապատի ճակատա-  
մարտին: Տասնամեակներ են անց-  
նում, եւ եղդի երիտասարդներն  
իրենց կամաւոր մասնակցութիւնն  
են բերում Արցախի ազատագրա-  
կան պաքարին ու անուհետեւ  
հաւատարմօրէն ծառայում հայկա-  
կան բանակում: Եղդիները չեն մո-  
ռանում՝ երբ, որտեղից եւ ինչպէս  
ստեղծուեց այդ բարեկամութիւնը:

ՍԴՀԿ 16-րդ համագումարում հիւրի կարգավիճակով ներկայ գտնուող եզրիների առաջնորդ Հասան Հասանեան իր ելոյթում ասում է.  
«Հնչակեանների եւ եզրիների գործակցությանը, սկսուելով 19-րդ դարի վերջին քառորդում, առաւել զարգացել է 1915-20 թուականներին: Եզրիների Միր իսմայիլի եւ Հնչակեան կուսակցութեան պատասխանատուններից՝ Արմէն կիտուրի համատեղ գործողութիւններն են եղել այդ զարգացման հիմքը: Ա. կիտուրի եւ Միր իսմայիլի փայլուն գործերից մէկն ալ այն է, որ նրանք 1918թ.-ին 600 հայ ընտանիքներ փրկելու նպատակով, որոշել են նրանց տեղափոխել եզրիաբնակ գիւղեր, մինչեւ որ կարողանան անվտանգութեան պայմաններում հայրենադպարձել: Այդ նպատակով նրանք դիմել են անդիմական հրամանատարութեանը՝ զինուժ խնդրելով: Ա. կիտուրի եւ Միր իսմայիլի դժուարին ու վտանգաւոր, սակայն ազգանուէր գործը պատակում է յաջողութեամբ. ինչպէս 600 հայ ընտանիքներ, այնպէս էլ բազմաթիւ եզրիներ փրկում են արիւնաբերությանամու կոտորածից»:<sup>3</sup>

1919թ. Յունուարին, Ա. Կիտուրը մասնակցում է Արեւմտահայ Խորհուրդի Բ. համագումարին եւ ընտրում նրա գործադիր մամնին անդամ։ Մայիսին, արեւմտահայ 12 պատգամաւորների կազմում անդամակցում է ՀՀ փառլամենտին։ Մասնակցում է Միացեալ Հայաստանի հոչակիձան պատմական ակտին։ Սակայն Ա. Կիտուրի տարերքը այլ էր։ Նա դիմում է վարչապետ Ա. Խատիսեանին ու նրանից ստանում «ՀՀ լիազօր նեկայացուցիչ» հաստատագիր եւ վերադառնում իրաք։ Շարունակում է գաղթահաւաքի իր աշխատանքները՝ միշտ իր կողքին ունենալով եղդիների նեցուկը։ Ապագայում, խորհրդավին իշխանութեան օրերին, նա նշանակվում է Հայաստանի Օգնութեան կոմիտէի (ՀՕԿ) իրաքի ներկայացուցիչ։ Իր այս պաշտօնով նա յաջողում է անապատներից հաւաքուած շուրջ 20,000 հայերի տեղափոխել Հայաստան։ Ա. Կիտուրը չէր կարողանայ իր ազգանուէր գործում յաջողութեան հասնել, եթէ իր կողքին չունենար եղդիների անկեղծ գործակցութիւնը։

տալիս, որ Սինճար լեռան եղդիների վերաբերմունքը հայերի հանդէպ, միայն Ա. Կիտուրի գործունեութեամբ չի սահմանափակվում: Կիլիկեան շրջանի մի այլ հնչակեան գործիչ, արդէն լեղափոխական պայքարի աւելի քան քսան տարուան վաստակ թողած Կարապետ Կէօվտէրէլեան (Ատանա, 1843-1928, Ատիս Ապապա), 1915-ին իր ժողովուրդին հետ բռնուած է աքսորի ճամբան: Սակայն նրա աքսորականի կեանքը տարբերւուած է ուրիշներից: Նա իր գաղափարակից ընկերների՝ Սարգիս Կէօվիւրեանի, Ահարոն Գրգեաշարեանի, Կարապետ Զալեանի եւ այլոց հետ կազմուած է «նուրիրուածներու խումբը»: Այս խմբի նպատակն էր բարեկամական կապեր ստեղծելու ոչ թուրք ցեղախուածքերի հետ եւ այդ միջոցով ստոյգ մահուան գնացող հայ տարապիր բեկորներին համար արաբական անապատուած ստեղծել «կեանքի ովասիսներ»: Կ. Կէօվտէրէլեանին, որ տիրապետուած էր թրքերէն եւ արաբերէն լեզուներին ու քաջածանօթ էր ցեղախուածքերի սովորութիւններին, բաժին է հասնուած կապ հաստատել Սինճարի եղդիներին հետ: Նա արաբ շէլիսի տարապի տակ ծպտուած այցելուած է Սինճար եւ բարեկամական կապեր հաստատուած ցեղապետ Հմոյէ Շարոյի հետ: Բացայացուած է իր ինքնութիւնը եւ նպատակը: Եզդի ցեղապետը նրան ընդունուած է գրկաբաց. նրան կոչուած է «շէլիս ու արման» (հայերի նահապետ): Դէպքերին ժամանակակից, սփիւռքահայոց գրող Առաքել Քեչեան այդ մասին գրուած է. «Շէլիս ու արման. Սինճարի լեռնականները մկրտեցին Կէօվտէրէլեանը, ու անոնց մեծերը իբր այդ զայն յարգեցին ու խօսեցան անոր հետ: Իր հակայ հասակէն անկախ, փառաւոր եւ ալեխսառն մօրուքին չափ տալով՝ ներքին գոհունակութիւն մը կը զգար ան, ու յաճախ, կուրծքը լեցնող շունչ մը քաշելով, խղճի պարտքը կատարած մարդու մը երանութիւնը կ'ունենար: Զէ՞՞ որ կիլիկեան ընտրանիէն եղող այդ մարդը, երբեմնի սարսափազդու ֆետային, «շէլիս» դառնալով՝ յեղափոխականի իր ճամբէն ու անոր սրբազան նպատակէն շեղած չէր երբեք, եւ իր այդ քայլով անգամ մըն ալ անձը վտանգած ու իր ցեղին տասնեակ հազար խլեակները փրկած էր: -«Անզամ մը յաջողիմ Սինճարի դռները բանալ հայ տարագրութեան առջեւ, անկէ ետք թող մեռնիմ», ըսած էր ան իր հրաժեշտի խօսքերուն մէջ, երբ մեկնած էր Հայէպէն»<sup>4</sup>:

Կ. Կէօքտէրէլեանի ընկերը՝  
Սարգիս Կէօզիւրեանը (Ագչէ Տաղի  
տէրպիշը), նոյն աշխատանքներն է  
տանում Միհիթինի քրտական ցե-  
ղախմբերի մօտ: Նա իր պատանե-  
կութիւնը անց էր կացրել Ագչէ  
Տաղի քրտական միջավայրում, ծա-  
նօթ էր նրանց սովորութիւններին  
եւ տիրապետում քրտերէն մի քանի  
բարբառների. «Ագչէ Տաղի տէր-  
պիշին ձեռքով ազատազրուածները  
նոյնպէս Մինձարի լեռնային ճամ-  
բով կը համնէին Մուսուլ եւ անկէ  
Պաղտատ՝ միանալու Պաքոպայի  
վրաններուն տակ ապաստանած հա-  
յութեան: Անոնք Պաղտատի մէջ  
իրենց նախնական ինսամքը կը



# massis Weekly

Volume 34, No. 32

Saturday, September 6, 2014

## Karabakh Celebrates 23rd Anniversary of Independence



STEPANAKERT -- Artsakh has celebrated the 23rd anniversary of declaration of independence of the Nagorno-Karabakh Republic.

President Serzh Sarkisian joined Karabakh's leaders and hundreds of ordinary residents in marching through Stepanakert on the occasion. The government-organized procession ended with a wreath-laying ceremony at a memorial to thousands of Karabakh Armenians killed during the successful 1991-1994 war with Azerbaijan.

President Sarkisian described Nagorno-Karabakh's independence from Azerbaijan as "irreversible" in a written address to the Artsakh's population issued earlier ion Tuesday.

"The historic choice of the people of Artsakh is an irreversible reality now," Sarkisian said in a written address to the territory's population issued earlier in the day.

"You managed to found and build

up statehood through the support of the entire nation and, first of all, owing to your inflexible will, your superhuman efforts and enormous sacrifices. The Nagorno-Karabakh Republic stands proudly in the lineup of those nations that boast better organization of public institutions and a powerful army," added the Karabakh-born president.

Nagorno-Karabakh Republic formally declared itself an independent state in December 1991 following a referendum held amid intensifying clashes between Armenian and Azerbaijani forces. The authorities in both Yerevan and Stepanakert have since ruled out any settlement that would place Karabakh back under Azerbaijani control. The Karabakh Armenians have also been reluctant to withdraw from seven districts in Azerbaijan proper that were fully or partly occupied by them during the war.

## Russian, Armenian Troops Begin Joint Military Exercises



YEREVAN — More than 1,500 Armenian and Russian soldiers began annual joint military exercises in central Armenia on Wednesday, highlighting close military ties between their countries.

The five-day "tactical exercises"

involve troops from the Armenian army and the Russian military base, headquartered in Gyumri, that are part of a Russian-Armenian "united grouping." Its Armenian commander, General

Continued on page 4

## Turkey and Azerbaijan to Collaborate on Karabakh and Genocide Denial

BAKU — Turkish President Recep Tayyip Erdogan says Ankara will continue supporting Baku in efforts to resolve the Azerbaijani-Armenian dispute over the Nagorno-Karabakh territory.

Erdogan said after talks with Azerbaijani counterpart Ilham Aliyev in Baku on September 3, that "Azerbaijan's rights have to be taken into consideration in 'finding a resolution to the conflict."

Erdogan added that "if the conflict between Azerbaijan and Armenia [over Karabakh] is resolved, then the problems between Turkey and Armenia will also be solved."

Azerbaijan, meanwhile, will help Turkey deny in the international arena that the 1915 mass killings of Armenians in the Ottoman Empire constituted genocide, Aliyev said on Wednesday after talks with his visiting Turkish counterpart.

"Turkey and Azerbaijan will jointly counter the lie about the genocide of Armenians," Aliyev was reported stating to journalists in the presidential palace in Baku.

"We will be coordinating our efforts to expose the fictional Armenian genocide. Our non-governmental and Diaspora organizations will be acting

together," he said.

News reports from Baku suggest that Erdogan, who had angrily denied the Armenian Genocide in the past, did not mention the issue in his statement to the press, which he made after talks with Aliyev. Nor did he echo Aliyev's calls for jointly countering "Armenian lies and slander."

Erdogan called Turkey and Azerbaijan "two nations from one stem," adding that the two countries plan to increase bilateral trade up to \$15 billion annually.

Erdogan's government seemed ready to drop the Karabakh linkage when it embarked on a Western-backed rapprochement with Yerevan in 2008. The two sides signed in 2009 protocols on establishing diplomatic relations and reopening the Turkish-Armenian border. Faced with fierce criticism from Baku, Ankara made clear afterwards that it will not implement the deal as long as the Karabakh dispute remains unresolved.

Erdogan appears to have fuelled fresh Azerbaijani unease when he invited Sarkisian to his inauguration. Turkey's ambassador to Azerbaijan downplayed the significance of that invitation ahead of the ceremony.

## Erdogan Invited to Attend Armenian Genocide Centennial



ANKARA -- Turkey's new President Recep Tayyip Erdogan was formally invited to visit Armenia next April and commemorate the 100th anniversary of the Armenian genocide in the Ottoman Empire after being sworn in for a five-year term on Thursday.

Armenian Foreign Minister Minister Edward Nalbandian, who was in Ankara to participate in the inauguration ceremony, handed Erdogan a corresponding letter from President Serzh Sarkisian as the two men briefly spoke at a reception in Ankara that followed the presidential inauguration.

Sarkisian first publicly extended the invitation in May, three months before the Turkish presidential election. In televised remarks, he urged the

winner of the ballot to visit Yerevan on April 24, 2014 and "face up to telling testimonies of the history of the Armenian genocide."

Sarkisian said on August 23 that Nalbandian "will learn" on the sidelines of the inauguration ceremony whether Erdogan will accept the invitation. A statement on Nalbandian's trip to Ankara released by the Armenian Foreign Ministry said nothing about that. Turkish officials have given no indications as to whether or not the new Turkish president is ready for what would be a historic trip to Armenia.

Sarkisian's decision to dispatch his foreign minister to Erdogan's swearing-in has prompted criticism from Armenia's opposition parties.

## Iraqi Yazidis 'Willing To Settle In Armenia'



YEREVAN (RFE/RL) -- At least 150 Iraqi Yazidis who have taken refuge in Turkey are ready to relocate to Armenia on a permanent basis, a leader of the Armenian Yazidi community said on Tuesday.

Boris Murazi, the head of the Yerevan-based Sanjar Union, said the community can provide them with accommodation and work in rural areas of Armenia mostly populated by fellow Yazidis. He urged the Armenian government to allow those refugees to enter the country.

Murazi spoke to RFE/RL's Armenian service (Azatutyun.am) two days after returning from southeastern Turkey where he and other Sanjar Union activists visited Yazidi refugee camps and heard harrowing accounts of atrocities committed by Islamic State militants in Iraq. In his words, as many as 22,000 of his co-ethnics fled to Turkey after being displaced by the radical Sunni Islamists.

"We want to bring 150 of them to Armenia as they would feel much safer living among Christians," said Murazi. "I contacted the Armenian Foreign Ministry spokesman Tigran Balayan. He said that it would be a long process and that we need to apply in writing. So we couldn't bring anyone with us when we were in Turkey."

The activist said the refugees could be easily resettled in Yazidi-populated villages across Armenia. "In the village of Mirak alone, the mayor has said he is ready to give 15 empty houses to [Yazidi refugees.] We have made it clear to the government that

there would be no need to provide those people with accommodation and even food," he stressed.

The Armenian government has so far reacted vaguely to this appeal, with Balayan saying only that none of the Iraqi Yazidis has formally applied for asylum yet. Asked what the authorities in Yerevan will do if they do receive such applications, the Foreign Ministry official said, "Again, we have received no formal applications."

Iraqi nationals need visas in order to travel to Armenia and they can obtain them only at Armenian diplomatic missions in Iraq or neighboring states. On August 21, the government approved a set of measures designed to make it easier for Iraqis of Armenian descent to take refuge in their ancestral homeland or receive Armenian citizenship. But it stopped short of easing visa requirements for Iraqi Yazidis.

By contrast, Nagorno-Karabakh republic expressed readiness earlier in August to grant asylum to the displaced Yazidis. A senior official in Stepanakert referred to Yazidis as "an integral part of the Armenian people."

Murazi said the Armenian authorities should have no national security concerns regarding the influx of non-Armenian refugees. He said his organization has drawn up a list of the 150 or so Iraqi Yazidis willing to resettle in Armenia and can submit them to the authorities. "We undertake to bear responsibility for the would-be migrants," added the activist.

## Armenia Ranks 85th in World Economic Forum Index

Armenia is ranked 85th in the 2014-2015 Global Competitiveness Index, released by the World Economic Forum. Switzerland is at the top of the chart, followed by Singapore, the USA, Finland and Germany.

The top ten nations are Japan, Hong Kong, the Netherlands, the UK and Sweden.

Armenia's neighbor, Georgia, is placed 69th, Azerbaijan 38th, Turkey 45th and Russia 53rd.

The ranking methodology is based on 12 main pillars: Institutions, infrastructure, macroeconomic environment, health and primary education, higher education and training, goods and market efficiency, labor market efficiency, financial market develop-

ment, technological readiness, market size, business sophistication and innovation.

The 2014-2015 Global Competitiveness Report assesses the competitiveness landscape of 144 economies, providing insight into the drivers of their productivity and prosperity. The Report series remains the most comprehensive assessment of national competitiveness worldwide. The Global Competitiveness Report's competitiveness ranking is based on the Global Competitiveness Index (GCI), which was introduced by the World Economic Forum in 2004. Defining competitiveness as the set of institutions, policies and factors that determine the level of productivity of a country.

## Armenian Captive Soldier Moved to a Third Country

YEREVAN -- Armenian soldier Hakob Injighulyan, who was kept in Azerbaijani captivity since August 2013, has been handed over to a third country on August 26, Tert.am reports, quoting Injighulyan's brother Harutyun.

"He was transported on August 26; we knew about it yesterday," he said, adding that the family has not yet managed to establish contact with Hakob.

The family was informed of the handover from the International Committee of the Red Cross office in Yerevan. "Before departure, the ICRC representatives visited him, in accordance with standard operating procedures". Zara Amatuni, representative of ICRC stated.

Injighulyan was detained in Azerbaijan on August 8 last year after he accidentally crossed the country's border, having lost bearings of the terrain. The ICRC was able to meet with him only 12 days after his captivity.

A day after his release, Injighulyan has contacted his family according to his brother. "We talked to him yesterday; he said he is all right. The im-



tant thing is he is in freedom now and has no health problem at all," he said, adding that the conversation focused mainly on family matters.

Hakob's brother said they now have the opportunity to talk to him every day, adding that they still have not discussed the serviceman's repatriation. "We haven't yet had such a conversation; there was so much to talk about, that we didn't go that far," he said.

The Spokesperson of the Ministry of Defense of the Republic of Armenia Artsrun Hovhannisyan hopes that Injighulyan will have the opportunity to return to his motherland.

## European Court Handed 50 Rulings Against Armenian Authorities

YEREVAN (RFE/RL) — The European Court of Human Rights has handed down almost 50 rulings against the Armenian authorities in the past seven years, costing them over 576,000 euros (\$770,000) in damages, a senior official said on Thursday.

Deputy Justice Minister Arman Tatoyan said most of these cases have involved serious breaches of the due process of law which the Strasbourg-based court believes were committed by Armenian law-enforcement authorities and ignored by courts.

Armenia fell under the European Court's jurisdiction as it joined the Council of Europe in 2001. Its government lost the first case in Strasbourg in 2007.

A large part of these cases has been filed by Armenian opposition activists arrested and prosecuted during former President Robert Kocharian's rule and the February-March 2008 handover of power to Serzh Sargsyan, which was marred by the use of deadly force against opposition protesters in Yerevan. The European Court has also ordered the Armenian authorities to compensate some of the Yerevan residents displaced as a result of controversial redevelopment projects overseen by Kocharian.

"This shows that our courts are not yet independent," Liparit Simonian, a trial attorney, said, commenting on the publicized court statistics. "They are dependent on law-enforcement



bodies, tax bodies and certain individuals."

Over the past year Simonian himself has lodged 10 appeals to Strasbourg against Armenian court verdicts on behalf of local clients. He has won two of those cases that cost the Armenian government a combined 16,700 euros.

Tatoyan acknowledged that Armenian taxpayers have to pay for inadequate decisions made by local judges. He noted that Armenian law allows disciplinary action against judges whose rulings are struck down by higher Armenian courts or international tribunals. One of them has already been subjected to such punishment, he said.

Simonian was skeptical on that score, however. He said Armenian judges will change ways only if they are made to personally pay financial compensations ordered by the Strasbourg court for their own decisions.

## Turkish Director's Film on Armenian Genocide Premieres at Venice Film Festival



VENICE — German-born Turkish director Fatih Akin's film on the Armenian Genocide – The Cut – premiered at Venice Film Festival Sunday, Reuters reports.

Akin acknowledged at a news conference that he'd received hate mail about the film and even a death threat on Twitter, but said "please don't make too much out of that".

"The film that Fatih made is the film that the Armenians have been waiting for. Everybody always says, 'When are we making a film, a film about the Armenian genocide?'" Simon Abkarian, one of the actors in the film, said at a press conference.

"It took time. The first generation had to survive, the second generation had to live and the third generation had to react and claim what we had to claim, which is the recognition of the genocide, most of it. And I think that one film is never enough to tell such a story, we have to make more."

"The Cut" is the last in what the director calls his "Love, Death and the Devil" trilogy and focuses on the plight of Armenians who are uprooted from their villages and sent on death marches into the desert, conscripted into forced labor gangs or killed outright.

The main figure is Nazaret Manoogian, played by Tahar Rahim,

an Armenian blacksmith who is separated from his wife and young twin daughters in the middle of the night by Turkish soldiers, who take him to a work camp, after which his town is cleared of Armenians.

He survives the forced labor in the desert and avoids having his throat slit when his would-be executioner takes pity and only pretends to kill him.

After Turkey's defeat in the war, he begins a quest that takes him to Cuba and America in search of his missing daughters who have fled there, after their mother and the rest of their family were killed.

Nazaret ends up in North Dakota working on a railroad construction crew and is brutally beaten with a shovel when he intervenes to stop one of the workers raping a native American woman. Her plight recalls the rape of an Armenian woman by Turks that Nazaret saw in Turkey but could do nothing to stop.

"I had to create an empathy, an empathy for the hero, an empathy for the story," Akin said.

"One trick I used was I took the genocide on the native Americans and used it just as a snap of an idea, you know, so that even people who deny the fact of the genocide to the Armenians can identify themselves with the hero in that moment, to reflect about it later."

## World War I and the Armenian Genocide

**Armenian Genocide Museum-Institute Participates in "Look at the Eyes of the War" Exhibition at the State Exhibition Hall of Moscow**

MOSCOW — The Armenian Genocide Museum-Institute took part in the exhibition "Look at the Eyes of the War" at the State Exhibition Hall of Moscow – An exhibition dedicated to World War I.

"Look at the Eyes of the War" featured archival materials from dozens of museums from Russia, USA, Germany, the Netherlands, Serbia, Ukraine, as well as Armenia, which presented material on behalf of the Armenian Genocide Museum-Institute. The exhibition was organized in an interactive format by extensive use of digital technology.

During World War I, 75 million people were killed and four major world empires collapsed; Austro-Hungary, Ottoman, Russian and British Empires.

One of the panels was dedicated to the story of first genocide in the 20th century carried out by the Ottoman Empire in 1915. Among the items included were photos provided by the Armenian Genocide Museum-Institute,



testifying to the most egregious crimes perpetrated against an entire nation during the years of the World War I.

Russian Prime Minister Dmitry Medvedev was among the first visitors of the exhibition.

Earlier, the Armenian Genocide Museum-Institute organized a temporary exhibition "The First World War: Allies, Images and Massacres", as well as an international conference "The Caucasus Frontline of the First World War: Genocide, Refugees and Humanitarian Aid" in April of 2014, marking the commemoration of the 100th anniversary of World War I.

## Archaeologist 'Digs' Using Drone for Fieldwork in Armenia



A Purdue University archaeologist is utilizing drone technology to capture details and data from Bronze Age field sites in Armenia, the University's official webpage reports.

"Drones are a new tool in archaeologists' toolkits," said Ian Lindsay, an associate professor of anthropology who has been excavating in the South Caucasus region for 15 years. "It's a good alternative to kites, balloons or sitting in the bucket of a crane with a camera trying to visually document these ancient sites. Drones offer a detailed aerial perspective that we've never had before, and by leveraging this technology archaeologists can be more efficient in the field as drones give us an immediate sense of spatial science scale useful for planning excavation."

Lindsay's 3:49 minute video of various field Armenian sites from this summer is available online. The drone,

flying 300 meters from the ground, navigated the valleys and mountains of the Tsaghkahovit Plain and Mt. Aragats region to provide a view that is better quality and less expensive than images captured by satellite or mapping imagery. Lindsay is co-director of Project ArAGATS, Archaeology and Geography of Ancient Transcaucasian Societies, that focuses on the exploration of southern Caucasia's rich past and the preservation of modern Armenia's diverse cultural heritage.

Funds from Purdue's College of Liberal Arts and Office of Executive Vice President for Research and Partnerships supported the new drone technology. Lindsay also is collaborating with Adam T. Smith, Cornell University professor and co-director of the Project ArAGATS, and the Aragats Foundation, which encourages and supports archaeological tourism, education and development in Armenia.

## Epic Novel Memorializing Armenian Genocide Available Online



YEREVAN (Mediamax) -- The online version of Norwegian writer Len Wicks' "Origins: Discovery" novel is already available online all over the world.

The book also pays tribute to the memory of Australian and New Zealand soldiers who landed in Gallipoli on April 25, 1915, in order to fight against the Ottoman Turks who committed the Armenian Genocide.

"Origins: Discovery" is a unique epic story set during the greatest conflict in human history; an alternative history intended to make the reader contemplate our most important human values. It is a novel of love,

culture and discovery, in spite of a tragic background", Wicks notes.

The first part of the book is available on its official website, while the entire version comprised of three parts is available here in epub, mobi and pdf formats or in a number of electronic book stores. The list is available on the abovementioned website as well as on the book's Facebook and Twitter pages.

"I'm an Australian and New Zealand citizen married to an Armenian girl, who helped open my eyes to Armenia and its history. Now I seek your support to open the West's eyes", the author mentioned.

## Consecration of St. Hovhaness Church in Berd September 14

**Construction Sponsored by Major Benefactor  
John Stephens of Fresno**

The faithful in the town of Berd, the center of sixteen villages of the Shamshaden Region of the Tavoush Marz, Republic of Armenia, anxiously await the consecration on September 14<sup>th</sup>, 2014 of the new St. Hovhaness Church, which will replace the St. Gevork Church destroyed by the Soviets in the 1920's. The newly completed Church was made possible by the generous financial support of late benefactor from Fresno, California, Mr. John D. Stephens. It has enabled the spiritual revival of this major center in Northeastern Armenia. His Holiness Karekin II, Catholicos of all Armenians, in recognition of the generosity of its major benefactor, decided to rename the Church St. Hovhaness in his honor.

The late Benefactor John Stephens (Stepanian) was born on August 28, 1928 in Fresno, California to Dickran and Ardem Stepanian, who immigrated to the United States from the Western Armenia cities of Kharpert and Ordu, respectively, prior to the Genocide of 1915. Mr. Stephens lived in Fresno his entire life and died on April 19, 2007, at the age of 78.

Reverend Der Aram Mirzoyan, is the pastor of the new Church as well as the spiritual leader of the entire Shamshaden region, population 31,000. Born in the Shamshaden village of Chinari on the border of Azerbaijan, he is youthful, charismatic, energetic and dedicated to the revival and survival of the region's strategic border communities. He is concerned with not only restoring the Christian faith of the population, but also helping solve the social, economic and security issues of the region, endangered by continuous sniper attacks from bordering Azeri snipers. Der Aram commented, "Without the generosity of Mr. Stephens the building of our St. Hovhaness Church would have remained only a dream. Now that we will again have a Church in the center of Berd, we can fulfill our God-given duty to revive and enrich the Christian spirit of our population, which was dormant for 70 years during Soviet rule".

A close personal acquaintance of Mr. Stephens, Deacon Allan Yeghia Jendian of Fresno, California, said, "Mr. Stephens was a kind and generous individual, always ready to assist his church and worthy causes in the community."

Mr. Stephens was a grape grower for 47 years in Kerman, a rural area outside of Fresno, California. He was an active and dedicated member of St. Paul Armenian Church, serving on the Parish Council several terms, as its Chairman in 1989, and on numerous other church committees. His life was spent worshiping God and giving of himself to his church.

In the summer of 2006, he fulfilled a lifetime dream by visiting Armenia and meeting with His Holiness Karekin II, Catholicos of All Armenians, and pledging his financial support to fund the building of two new churches in Armenia, approximately \$1 million of which went towards the construction of Berd's St. Hovhaness Church. The Very Rev. Fr. Sasoon Dz. Vartabed Zumrookdian,



the Vicar of the Tavoush Region at the time of Mr. Stephens' visit, was his pastor in Fresno from 1990-1999. Mr. Stephens was honored in Armenia during this first and only visit.

Jack Medzorian of Winchester, Massachusetts, who has visited Berd annually for the past 25 years commented, "We are delighted that Mr. Stephens decided to help build the new St. Hovhaness Church, especially in this important regional center of Armenia. I was privileged to participate in the ground-breaking/blessing of the Church foundation in the spring of 2012, and honored to become one of its godfathers. Mr. Stephens made a wise decision in selecting this location, as the new Church will help restore hope and the Christian spirit of the faithful in Berd and surrounding villages, threatened daily by Azeri aggression".

Mr. Stephens' legacy of service to the Armenian Church and the Armenian nation will remain for years to come as a major benefactor to Holy Etchmiadzin, the Western Diocese of the USA, St. Paul Parish of Fresno, and now, the St. Hovhaness Church in Berd. His memory is a shining example of a truly dedicated Armenian who not only cherished his Armenian heritage but gave generously of his energy and resources to perpetuate it.

He was preceded in death by his parents Dickran and Ardem Stepanian. He cared for them with love and kindness into their later years. He was survived by his sister Isabel Torosian, now deceased, and two nephews, Harry and Richard Torosian, niece, Dorothy Nugent, and seven great-nieces and great-nephews. Funeral services were held at St. Paul Armenian Church on April 27, 2007 followed by interment at the Ararat Armenian Cemetery of Fresno.

Diaspora Armenians, though not called upon to make the sacrifices of the heroic folks who defend our frontiers in this strategic area of Armenia, may help by supporting this project by making a tax-deductible donation. Checks may be made payable to the Diocese of the Armenian Church, memo for "Spiritual Revival Fund St. Hovhaness Church-Berd", and mailed to: Diocese of the Armenian Church, 630 Second Avenue, New York, NY 10016.

**Compiled by Deacon Allan Yeghia Jendian and Jack Medzorian**

## "Lark" Musical Society Offering Course in Classical Armenian

GLENDALE-- At the 2-week "Lark Vocal Camp" organized this summer for advanced singers, participants to the camp expressed interest in learning classical Armenian language (grabar). The participants were eager to learn the old Armenian literary language in order to gain a better understanding of the rites of the Armenian Church, its liturgical hymns, writings of its scribes, as well as the basics of the language and its grammar.

Classical Armenian is our ancient written language, which was in use until early 19th century, when it gradually fell out of use. It is a language rich in vocabulary, with admirable flexibility and idiomatic suppleness. It is also the basis for our modern vernaculars.

We believe it is important to gain a working knowledge of our grabar. By gaining proficiency in our ancient language, we can better validate our own ethnic identity and heritage, we can have a greater awareness of our ancestors' unique expressive gestures, their way of thinking, their world view.

Following another well-received "Summer Armenian Studies" lecture series, a number of the attendees also indicated their interest in studying Classical Armenian.

Since the demand exists, Lark administrators developed a Classical Armenian Study curriculum, which will begin on 6 September 2014.

The classes will take place every Saturday morning, from 8 to 10 a.m. Two semester-long sessions will be offered, the first until December 2014, and the second from January to May 2015.

## Russian, Armenian Joint Military Exercises

**Continued from page 1**

Mikael Grigorian, is presiding over the drills, along with the Russian base chief, Colonel Andrey Ruzinsky.

A statement by Russia's Southern Military District stated that the participating troops will simulate defensive and counteroffensive operations against an "imaginary adversary" at a shooting ground in the Aragatsotn province. It's said they are backed up by around 300 artillery systems, tanks, armored personnel carriers and other vehicles, as well as recently modernized Russian MiG-29 fighter jets.

The Armenian Defense Ministry did not issue written statements on the war games. The ministry spokesman, Artsrun Hovannissian told RFE/RL's Armenian service (Azatutyun.am) that they were planned in advance and are not connected with a recent upsurge in fighting around Nagorno-Karabakh or

Directing and coordinating the curriculum will be Very Reverend Father Dajad Yardemian.

Father Yardemian was born in Lebanon. In 1959, he left for Venice, where he received his secondary education. For eight years he pursued his academic studies in philosophy and theology at the Pontifical Gregorian University in Rome. In 1972, he was ordained to the celibate priesthood, earning the title of abegha, or monk, of the Mekhitarian Congregation. Upon successful completion of his research and writing of his thesis, he was the recipient of two scholarly degrees by ordination: the first being the rank of Archimandrite (Vardapet), equal to a Master's Degree in Divinity; the second, that of Senior Archimandrite (Dzaraguyn Vardapet), equal to a Doctorate in Divinity, in 1993. For four years he served in the San Lazzaro Mekhitarian Monastery, and in 1997 he was sent to Los Angeles.

Father Yardemian is the author of more than forty individual volumes; his subject specialization is Armenian monastic culture, monastic and Christian spirituality. He has been engaged in numerous missions and assignments, which have involved a broad scope of activities. Since 2005 he has held a position in the Western Diocese of the Armenian Church of North America and says, "I have strived to make use of my abilities and strengths for service to the Armenian Church, and for all of that I am grateful."

For enrollment in, or further information about the Classical Armenian Language Studies program, please call the Lark office, at 818-500-9997.

## Russian, Armenian Joint Military Exercises

other international crises.

The Russian base's aviation unit, stationed in Yerevan, is believed to have at least 16 MiG-29 jets. Their electronic targeting and navigation systems have been upgraded over the past year, as part of a broader reinforcement of the Russian military presence in Armenia. The Russian military also plans to deploy about two dozen combat helicopters there, by the end of this year.

Russian President Vladimir Putin underscored the base's significance to Moscow, when he toured its Gyumri headquarters at the start of a state visit to Armenia last December.

Colonel Ruzinsky caused a stir earlier in 2013, when he said that his forces reportedly numbering between 4,000 and 5,000 soldiers would fight on the Armenian side, should Azerbaijan try to reconquer Nagorno-Karabakh and surrounding lands. The statement triggered protests from Baku.

**833 W. Glenoaks Blvd. Glendale, CA 91202 (818) 240-0065**

**Dr. Missak Ekmekdjian**  
Chiropractor

**Dr. Anahid Ekmekdjian**  
Chiropractor

Միաժամանակ և մասնակի բարյութեարք Բայրութիւնից բաժնէ:  
Գլանցաւ, վզի, մէշրի, յօդային և մկանային ցանէր:  
Բնիացարժի վարի հանձնառաջ պատահած  
վնասաւութիւնը բաժնէ:

Չեր առողջութիւնը մեր մտահոգութիւնն է:

# ARMENIAN AMERICAN ORPHANS CHRISTMAS FUND, INC.

և «Քաջ Նազար» հիմնդէսն ու հեռուստաժամբ ներկայացնում են




## 15-րդ ամեակի ՌԵԼԵԹՈՆ

Ի ՆՊԱՍՏ ՍՈՒՐԲ ԾՈՒԽՈՒ ԲԻՄՍԱԴՐԱՄԻ, ԲԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՂԱԶՈՒՐԿ  
ԵՒ ԲԱՇԱՆԴԱՄ ԵՐԵՒԱՆԵՐԻ ՄԱՆԿԱՏԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ

**Կիրակի, ՍԵպտեմբեր 21, 2014  
Ժամը 3-11:00**

# ARMENIAN AMERICAN ORPHANS CHRISTMAS FUND, INC.



AMGA 380  
AABC 384, HIGH VISION TV 382  
and more  
FROM 3:00PM-11:00PM



Telethon will broadcast from  
Armenian Society Center in Glendale

and "KACH NAZAR" Magazine and TV Show  
Presents

## 15th ANNIVERSARY TELETHON

ON SUNDAY, **SEPTEMBER 21, 2014**

FOR DISABLED CHILDREN AND FOR  
THE RESTORATION OF CHILDREN'S HOMES

Առաջին անգամ թելեթոն-հանդիսութիւն  
պիտի սփռուի

**Գլենդելի Իրանահայ Միութեան շքեղ կենտրոնից,  
117 S. Louis St., Glendale, California**

Բայկական 5 հեռուստաժամերից:

Ժողովրդական թելեթոն ժողովրդի հետ, Բայրենի  
բախտից կտրւած մեր զաւակների համար:

Mail your check Please to, (A.A.O.C. FUND,) P.O.BOX 250038, GLENDALE, CA 91225

Tel: 818-246-0125, 818-239-6880 or 818-606-2070 E-mail:forourkids99@gmail.com

Non-Profit Organization. a Tax Exempt 501 (c) 3 Charity.

# ԲԵՐԴԻ ՍՈՒՐԲ ՅՈՎՐԱՆԱՆՏԵՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՈՒՄԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14

ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՀՈՎԱՆԱՒՈՐ ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐ ԶՈՆ ՍԹԵՖԵՆ



Բերդ քաղաքը Հայաստանի Հանրապետութեան Տաւուշի մարզի Նախկին Շամշադին շրջանի տասնվեց գիւղերի կենտրոնն է: Քաղաքի եւ շրջակայ գիւղերի հաւատացեալ ները մեծ յուզումով սպասում են 2014թ.-ի Սեպտեմբերի 14-ին նոր Սուրբ Յովկաննիս եկեղեցու օծմանը, որը կառուցուել է 1920-ական թուականներին՝ Խորհրդացին իշխանութիւնների կողմից աւիրուած Սուրբ Գէորգ եկեղեցու փոխարէն: Վերջերս աւարտին հասցուած եկեղեցու կառուցումը հնարաւոր դարձաւ Գալիֆորնիա նահանգի Ֆրեզնօ քաղաքից համստցեալ բարերար պըն. Զո՞ն Դ. Մթեքենսի շուայլ Փինանսական աջակցութեամբ: Այն հոգեւոր վերածունդ պարզեց հիւսիս-արեւելքան Հայաստանի այդ խոշոր կենտրոնին: Ն.Ա.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, տպաւորուելով բարերարի մեծահոգութեամբ, որոշել է վերանուանել եկեղեցին նրա պատուին:

Համգուցեալ Քարերար Զնոն Սթե-  
ֆենսը (Ստեփանեան) ծնուել է  
1928թ.-ի Օգոստոսի 28-ին, Գալի-  
ֆորնիա նահանգի Ֆրեզնօ քաղա-  
քում, Տիգրան եւ Արտեմ Ստեփան-  
եանների ընտանիքում, ովքեր ներ-  
գաղթել էին ԱՄՆ Արեւմտեան Հա-  
յաստանի Խարբերդ եւ Օրդու քա-  
ղաքներից՝ մինչեւ 1915թ.-ի ցեղաս-  
պանութիւնը։ Պրն. Սթեփենսը իր  
ողջ կեանքն ապրել է Ֆրեզնոյում եւ  
մահացել 2007թ.-ի ապրիլի 19-ին,  
78 տարեկան հասակում։

Քահանայ տէր Արամ Միրզոյ-  
եանը նոր եկեղեցու հոգեւոր հովիւն  
է, ինչպէս նաեւ ամբողջ Շամշադինի  
շրջանի հոգեւոր առաջնորդը. բնակ-  
չութիւնը՝ 31,000: Նա ծնուել է  
Արաբէցանի սահմանին գտնուող  
Շամշադինի Գինարի գիւղում, երի-  
տասարդ է, խարիզմատիկ, եռան-  
դուն եւ նուիրուած է տարածաշր-  
ջանի սահմանամերձ ռազմաքարա-  
կան նշանակութեան համացնքների  
վերածննդին ու գոյատեւման: Նա  
ոչ միայն մտահոգուած է բնակչու-  
թեան քրիստոնէական հաւատի վե-  
րականգնմանը, այլ նաեւ օգնում է  
լուծել տարածաշրջանի սոցիալա-  
կան, տնտեսական եւ անվտանգու-  
թեան ինդիքրները, որը վտանգուած  
է սահմանամերձ ատրապէցանական  
դիպուկահարների շարունակական  
յարձակումներից: Տէր Արամը նշում  
է. «Եթէ չլինէր պրն. Սթեֆենսաի  
մեծահոգութիւնը, մեր Սուրբ Յով-  
հաննէս եկեղեցու կառուցումը միայն  
երազ կը մնար: Այժմ, երբ մենք

## ՎԵՐԱՍՈՒՇԻ ԽՈՐԵՐ

## ԱՇԱԿԵՐՏԻՆ ԱՊԱԳԱՅ ԿԵՎՆՔԻՆ ՅԱԶՈՂՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

## ԱՆԱՀԻՏՄԵՑՄԱՐԵԱՆ

Դպրոցական վերամուտ է:  
Միլիոնաւոր ուսուցիչներ եւ աշա-  
կերտներ կրթական օճախներու  
դռներէն ներս կը մտնեն ուսում  
ամբարելու համար: Ասկէ 20-30  
տարի ետք, այս աշակերտներէն  
որո՞նք ուրախ, գոհունակ, իմաս-  
տալից եւ օգտաշատ կեանք մը  
պիտի ապրին եւ որո՞նք ձախողու-  
թեան փոսերուն մէջ պիտի գլուր-  
ուին ու հոն մնան:

Փոլ Թափ (Paul Tough)՝ հեղինակը եւ «Նիւ Եռլք Թամցվեց»ի եւ «Նիւ Եռրքը» թերթերուն խմբագիր եւ լրագրող, 2012-ին, լոյսը ընծայեց գիրք մը, 222 էջերէ բաղկացած, որուն խորապիրն է «How Children Succeed» (Երեխաները ինչպէ՞ս կը Յաջողին): Ան, երեք տարի շարունակ, խղճմտօրէն ուսումնասիրեց աշակերտներու ապագայ կեանքի յացողութեան կամ ձախողութեան պատճառները՝ խորհրդակցելով տնտեսագիտներու, հոգեբաններու, բժիշկներու եւ փորձառու մանկավարժարաններու հետո: Ան, նաեւ այցելեց աղքատ աշակերտներու դպրոցներէն մինչեւ ամենէն հարուստ ուսանողներու դպրոցները եւ եկաւ այն եզրակացութեան, թէ ո՛չ IQ-ն՝ իմացական կարողութիւնը, ո՛չ SAT-ին, որ նոյնպէս աշակերտին ընդունակութիւնը՝ մտքի կարողութիւնը կը չափէ, ո՛չ ալ ACT-ին՝ գոլէճ կամ

Համալսարան ընդունուելու քննութիւնը, կրնան ճիշտ կերպով գուշակել աշակերտի մը կիսանքի յաջողութիւնը, որչափ անոր առաքինի նկարագիր ունենալը:

Արու՞սք են, առաքինի սկա-  
բագրի մը յատկանիշները, Փօլ  
Թափ եօթը յատկութիւններու վրայ  
կը կեդրոնանայ:

Ա.-Քաջութիւն՝ առանց ընկր-  
կելու որեւէ խոչընդոտի առջեւ  
(Grit).- Բնաստուր ձիրքերը զար-  
գացնելով, կեանքի վեհ նպատակ մը  
ընտրել եւ զայն իրազործել, յաղ-

Digitized by srujanika@gmail.com

թահարելով ամէն տեսակի դժուա-  
րութիւն։ Քաջութեան ոգիին կ'ըն-  
կերանայ յարատեւութիւնը, աշ-  
խատասիրութիւնը, զօրաւոր կամ-  
քը եւ գործած սիսլները չկրկնե-  
լու վճռակամութիւնը։ Յիշենք՝  
«Պայքար, պայքար, մինչեւ յաղ-  
թանակ»։


Բ.- ինքնազմպութիւն (Self-Control).- Փորձութիւնները դիմադրելու ոյժ ունենալ: Զուարձալի տեղեր չերթալ, նախքան պարտականութիւններ կատարելը: Յետաձգելու տովորութիւնը մէջէդէ արժատախիլը ըստել: Բարի ըսկերներ ըստընել: Զծիւնել, ալքու չզործածել եւ այլ թմրեցուցիչներ: Հեռատես եւ համբերատար ըլլալ եւ այսօրուան աշխատանքին պատուղը տարիներ ետք ըմբուշնելու տովորութիւնը մշակել մէջդ:

**Գ.** Հաճոյքով եւ խանդավա-  
ռութեամբ ընել գործ մը (Zest).-  
Սիրով, հաճոյքով եւ եռանդով  
կատարուած գործ մը աւելի քիչ  
ոյժ կը պահանջէ, քան սրտնջելով  
լրումին հասած գործ մը: Ուսուցի-  
չին գուարթամտութիւնն ալ (sense  
of humor) մեծապէս կ'օգնէ աշա-  
կերտի մը ֆիզիքականին ու հոգե-  
կանին վրայ:

**Դ. Հնկերային ուշիմութիւն** (Social Intelligence).- Քաղաքավար ըլլալ սուտ չխօսիլ, չբանբասել տկարներուն օգնել, ճշդապահ ըլլալ, ճիշդը սիալէն զանազանել շատ փոքր տարիքէն սկսեալ, խարդախխութիւն չընել, գործ մը խղճմտօրէն կատարել, վստահելի ըլլալ, առատաձեռն ըլլալ, միացն անձիդ մասին չմտածել, այլ՝ ուրիշներուն մասին ալ (teamwork):

**Ե.** Երախտագիտ ըլլալ (*Gratitude*). - Երախտագիտ ըլլալ՝ հանդէպ Աստուծոյ, ծնողքիդ, ուսուցիչներուդ, ազգիդ ու համայնքիդ, որոնք կ'օգնեն քեզի ուրախ, իմաստավից եւ գոհունակ կեանք մը ապրելու:

覃文平 19



Գրաբարի Դասընթացք

«Լարց»ի փոքրիկ համայնքում նրա հետեւողմեջ եւ գործոն անդամները դրու արթուրիմ յաստեղբեկին գրասու լեզուի նկատմամբ, եթ նուար ծանօթակցու էին ընկերացնութեան այս տարի կազմակերպա «Vocal Camp»-ին: Նրանց Փափար յարտմանին գրասու տվյալներ, որպէսին համաձայն ելեցածական ժամեր, շարագրաներոց, մատենագիրների գրանցութեան ժամանակական գրասու լեզուն և ռեալականութեան:

Գրաքաղ հայոց ինք գրակամ լօզուն է, որ գործածութեան մէջ է եղի առնուած Ծոյ դարից մինչև 19րդ դարի վեստը աստիճանաբար աւելի սակա գործածելով: Այս եղի է շատ հպատակ, իր բառամթերով՝ զարմանայի շարակիւսակամ ծնունդութեանը, և Ծոյ դարձնաւածանութիւնը: Գրաքաղ բառապաշտին մաս են կազմուն տարբեր շրամներուն տարբեր լօզուներին փոխառուած բառեղ, որոնց մի զայլի մասու այդին հայելուն է լօզունեալ տարբեր է կապուն:

Պատմապատճենի պէտ է լին. եթ նկը որևէ ծառը ուզը է իր ազգային պատկանահետ-  
քին հաստատել. պէտ է գիտենա իր օնախահարերի մոտած ծեր. աշխարհաբացը, արտա-  
յացցածեար ամոր գործած լցոնին ընդունեա:

Լարգի կազմակերպար մը այլ՝ «Դայապահութան դաշտներ»-ից յիսու, մի քանի նախանձախողի նարդիկ մօտեցան և դպրժեալ գանձութիւն յայսնեցին գոարար լեզուն տվյալեց:

Ешв თ ქალაქის ტერიტორიაზე, მათი მიმდევად მასშტაბური ინაკავშირი, მათისგან მასაზე, მათ უმცირესი მნი მოსახლე ის «სარეცეს ტერიტორიუმის მასშტაბური»:

Գրաբարի ուսուցումը պիտի առաջնորդի Յայր Տաճառ Ծ. վարդապետ Եարտօնականը:

Տաճառ Ծ. վարդապետ Եարտօնականը ծնվել է Լիսաննունք. 1945 թվին: 1969 թվին մեկնել է Կենտավոր, որի ստացել է իր երեքրորդական ուսումը: Սպա Յովի Յահուանանորի Գրիգորեան համապատական ուժը տարիներ հետու է բարձրացած ուսում Փիլիպպուական և առաջնամատքան բաժնեմշեռությունը: 1972-ին Միջրաբատ ճայրավագրում ձեռնուրություն կրուսկուն բախտական Ապրանիանից մասնակիությամբ կողման 1997-ին ուսուցչություն է լուսավորված:

Վայրեն է բացահայտվութիւնը ու պատճենը համարվութիւնը և բիունիտական հոգեզատութիւնը:

Վայրեն է բացահայտվութիւնը ու պատճենը, խայլեն է այս գործութիւնը: 2004ից ի վեց պատճենավայրում է ԱԽ Միներալներ ընկերությունը՝ Տաճառ Օ. Վարդապետ եաբուժան առողջ է: «Յանաբառ» ու ուսուցչ Կարողությունները եւ ոյտես միունք օգտագործել հայ եկեղեցու ծառապութեան համար եւ այդ որոշին համար ուրախ են:





## ԱՆԻՒ ՍՏՈՐԳԵՏՆԵԱՅ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ



### ՀՐԱԶ ՄԵԼ ՔՈՒՄԵԱՆ

Թուրքական «Հիւրիէթ Դէյլի Նիուզը» գրում է, որ հայ-թուրքական սահմանին գտնուող 5000 տարուայ պատմութիւն ունեցող հայկական Անի քաղաքում յայտնաբերուել են ստորգետնեայ գաղտնի կառուցներ:

Վերջերս՝ Օգոստոսի 14-ից 16-ը Կարսի Կովկասի համալսարանում անցկացուած Անի-կարս միջազգային գիտաժողովում, պատմաբան Հնագէտ Սեզայ Յազըշիի ներկայացրած «Անիի ստորգետնեայ գաղտնիքները» աշխատութիւնը մեծ ուշադրութեան է արժանացել:

Թերթի փոխանցմածք՝ Սեզայ Յազըշին ասել է, որ յայտնաբերուել են ստորգետնեայ ջրամատակարարման գաղտնի խողովակաչարեր, լայն միջանցքներ, խճառող թունելներ, վանականների խցեր, աղօթարահներ:

Նա պատմել է, որ Անիի ստորգետնեայ մշակութային ժառանգութիւնը սկսել է ուսումնասիրել 2011 թուականից: Այդ ժամանակ նա ընդգրկուել է ՍԱԿ-ի ծրագրերից մէկում, որի նպատակն էր՝ աջակցել Կարսի ճանաչմանը, ուսումնասիրել Կարսի պատմական ու մշակութային ժառանգութիւնը:

«Ես շատ հետաքրքիր ինֆորմացիայի հանդիպեցի 20-րդ դարի սկզբի ամենայատնի մարդկանցից մէկը՝ Գէրոզի իվանովիչ Գիւրջիեւը իր մանկութեան ու պատանեկութեան տարիները անցկացրել է Կարսում: Նա իր ընկեր Պողոսեանի հետ մնացել է մեկուսացուած Անիում, որտեղ 1880-ական թուականներին միասին պեղումներ են կատարել: Մի անգամ, Անիի ստորգետնեայ թունելում աշխատելիս, նրանք նկատել են, որ հողի որակը փոխւում է: Նրանք շարունակել են փորել ու նեղ թունել են յայտնաբերել, որի վերջում պատ էր շարուած: Նրանք քանդել են պատը ու յայտնուել մի սենեկում, որտեղ կահուքի կոսորներ, ջարդուած սափորներ, կենցաղային իրերի մնացորդներ են յայտնաբերել: Նրանք գաղտնաբերել են իսկ հոդաչափը՝ կամ գաղտնաբերել են առաջացնում:»

Հայերէն, բայց չի կարողացել կարդալ գրութիւնը, որը հաւանաբար գրուած էր շատ հին հայերէնով: Աւելի ուշ նրանք պարզել են, որ դա վանականներից մէկի նամակն է, ուղղուած միւս վանականին: Վերջապէս նրանց յաջողուել է բացայատել նամակի բովանդակութիւնը: Գիւրջիեւը յայտնաբերել է, որ Անիում, այն տեղում որտեղ գտնել է նամակի գրառուոց է եղել, որն աւելի ակտիւ է գործել մեր թուակութեան 6-7-րդ դարերում ու այսուել նաև վանք է եղել», - «Հիւրիէթ Դէյլի Նիուզի» փոխանցմանք՝ պատմել է Յազըշին, պարզաբանելու համար, թէ ի՞նչ շարժառիթով է սկսել զբաղուել Անիի ստորգետնեայ գաղտնիքների ուսումնասիրութեամբ:

Նա ասել է, թէ Անիի աւերակների տակ եկեղեցու գոյութեան մասին առաջինը յիշատակել է Գիւրջիեւը, բայց տարիներ անց իտալացի հնագէտների խումբը հաստատեց ստորգետնեայ եկեղեցու գոյութիւնը: Իսկ մինչ Գիւրջիեւը շատ ճանապարհորդներ նշել են, որ Անիում բնակչութեան զգալի մասը ապրել է քարանձաւներում եւ քարէ տներում:

Թունելների երկարութիւնը 500 մէթրից աւելին է: Ստորգետնեայ քարանձաւների ու կառուցների մեծ մասը ծառայել է որպէս բնակատեղի: Անիի ստորգետնեայ կառուցների մեծ մասը չափագրուել է ու գծագրուել է դրանց քարտէզը:

Թուրք պատմաբանն ասել է, որ դրանցից ամենակարեւոր հաստուածները կոչում են «Գաղտնի դռներ» ու «Ստորգետնեալ Անի»: Նա ասել է, թէ ժամանակն է, որպէսզի մշակութիւ ու տուրիթովի նախարարութիւնը Անիում ցուցանակներ տեղադրի, նշելով ստորգետնեայ կառուցների տեղերը ու քայլելու ուղիներ կառուցի, ինչը կ'օնի Անին աւելի ճանաչելի դարձնելու համար: Ամբողջ աշխարհում ստորգետնեայ կառուցները մեծ հետաքրքրութիւն են առաջացնում:

Նա յայտնել է, որ այսօրուայ դրութեամբ, Անիում 823 ստորգետնեայ կառուց ու քարանձաւ է յայտնաբերելու:

### ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՌԻՒԻՆ ԹԷ

#### Տարութակուածէջ 6-Էջ

Այս կարեւոր քայլ է Հայաստանի զարգացման համար», սակայն այս փուլի դրական (կամ բացասական) հետեւանքները միայն ապագան գիտի...

Դժբախտաբար, վերջին շըանուում բոլորը փորձում են գնահատական տարութեան ապագական գործիշ-

### ՆԱՊԱՇ ՅՈՎՆԱՐԱՅՆ

Ե'կ սիրունս, թե'ր սեղանըն, քեզ հետ խլմի, տաղեր կանչի Յովնարանը...

#### Նաղաշ Յովնարան

##### ԱՆԻ ԹՈՐԱՆԵԱՆ

Յովնաթանեան քանքարաւոր ընտանիքն հիմնադիրը՝ Նաղաշ Յովնաթանածն, ծնած է 1661-ին՝ Շոռովթ գիւղին մէջ, այժմ՝ Նախիջևանան: Վահճանած է 1722-ին: Նաղաշ իր մէջ փառաւորապէս կը կրէր հայ միջնադարեան համարեղ մշակութիւ ամբողջ ընտարանին: Ան հրաշալի բանաստեղծ էր ու մեծ նկարիչ, լաւագոյնն կը տիրապետէր հայ մանրանկարչութեան խորախորութուր գաղտնիքներուն, եւ այդ բնագաւառուին մէջ բնաւ չէր զիջեր իր հոգեւոր եղբայրներու թորութունին ու Սարգիս Պիծակին:

Նախնական կրթութիւնը ստացած է օօր՝ Յովնանէս վարժապետին մօտ, այնուհետեւ ուսանած է Ազուլիսի Ս. Թովմայ վանքի պարուցին մէջ, որ աւարտելի էտք աշխատած է որպէս ուսուցիչ: Ն. Յովնաթանի կեանքին մասին միակ գրաւոր աղբիւրը անոր աւագ որդիին՝ նկարիչ ու բանաստեղծ Նաղաշ Յակոբին ուրին է («Ողբամ արտաստուք, կոծով տիրութեան»): Գրուած հօր մաշուանաւութով:

Յակոբին ողբէն մենք կը տեղեկանանք յամակարական ծանուածութեան մասին եւ կը ծանօթանանք կենսագրական քանի մը փաստերու/օրինակ, ան սովորական դպիրէն դարձած է «չնորհալից վարպետ իմաստուն», եղած է «քարտուղար տառից հնոց եւ նորոց»...

«Լաւ է ընդ իմաստնոց միշտ կը տեղեկանանք յամակարական ծանուածութեան մասին եւ կը ծանօթանանք կենսագրական քանի մը փաստերու/օրինակ, ան սովորական դպիրէն դարձած է «չնորհալից վարպետ իմաստուն», եղած է «քարտուղար տառից հնոց եւ նորոց»...

«Լաւ է ընդ իմաստնոց միշտ քաղցած մնալ, քան ընդ տպիտաց ուստեղ ու ցնծալ, այսպէս մեծ բանաստեղծ հակիրծ կը ձեւակերպէի իր «համաստոյ» համականակ»-ը»:

Նաղաշ Յովնաթանին բանաստեղծութիւնները մի քանի խումբը բարելի է բաժնեկ՝ սիրոյ եւ ուրախութեան, գարնան, կրօնական, երգիծական եւ խոհական-խրատական:

Անոր սիրոյ երգերը կը տարբերին միջնադարեան տարբերութեան համար միջնադարեան երգերէն, որոնց հետական ամենահայտնի էր կառուցների մէջ բարձրացները, կերպելով համարեցներէն կը գրանցաւի աշխարհացքի ազգեցութենէն:

Բնութիւնը Նաղաշին համար ներշնչաման աղբիւր է: Գարունը բարիք կը բերէ, կեանք, նաեւ սէր, որը, ըստ բանաստեղծին, կեանքի իմաստն է, հարստութիւնն ու գերագոյն համարքը: Սիրոյ եւ բնութեան երգերուն մէջ Յովնաթանը մարդկան գային գգացումները ու տրամադրութիւններ վերարտադրած է՝ ըստ կարելոյն հեռու մնարլով կրօնական ու կենցաղային կաշկանդումներէն, որոնք իշխող գերակատարութիւն ունէն միջնադարում:

Անոր իմնացքի եւ ուրախութեան երգերուն փիլիստիկայական ելակետը արմատապէս կը տարբերի միջնադարեան գրական մտածեկան կերպէն: Հատ Նաղաշ Յովնաթանի, մարդը աշխարհացքի ազգեցութենէն:

Բնութիւնը Նաղաշին համար ներշնչաման աղբիւր է: Գարունը բարիք կը բերէ, կեանք, նաեւ սէր, որը, ըստ բանաստեղծին, կեանքի իմաստն է, հարստութիւնն ու գերագոյն համարքը: Սիրոյ եւ բնութեան երգերուն մէջ Յովնաթանը մարդկան գային գգացումները ու տրամադրութիւններ վերարտադրած է՝ ըստ կարելոյն հեռու մնարլով կրօնական ու կենցաղային կաշկանդումներէն, որոնք իշխող գերակատարութիւն ունէն միջնադարում:

Անոր իմնացքի եւ ուրախութեան երգերուն փիլիստիկայական ելակետը արմատապէս կը տարբերի միջնադարեան գրական մտածեկան կերպէն: Հատ Նաղաշ Յովնաթանի, մարդը աշխարհացքի ազգեցութենէն:

Անոր իմնացքի եւ ուրախութեան երգերուն փիլիստիկայական ելակետը արմատապէս կը տարբերի միջնադարեան գրական մտածեկան կերպէն:

Անոր իմնացքի եւ ուրախութեան երգերուն փիլիստիկայական գրական մտածեկան կերպէն: Դա այս գիտական գրականութիւններէն եղած է աշխարհացքի ազգեցութիւնների մէջ առաջիններէն եղաւ, որուն գործերուն մէջ առկա էր յարաբերութիւններ:

## ՍԵՊՈՒՅ ԱԲԳԱՐԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

**Սիրելի Ռւսուցիչ...**  
Երանուհի Ղազարեան (1968)

«Ոչ եւս է մաէսթրօ Սէպուհ»

Աբգարեան» գումարեցին լրատուածիջոցները: ԳՈՀԱՐ-ի հանրածանչ մաէսթրօն ըլլալէդ առաջ,

սակայն, եղար մեր՝ Մելգոնեան կրթական Հաստատութեան սան-

անուհիներուն սիրելի ուսուցիչը:

Նախ դուն երկրորդական ուսումդղ

տաշագր այդ աննման կրթարանէն ներս, ապա, բնածին տաղանդներդ

զարգացնելէ ետք, մօտ 50 տարի

սատարեցիր դաստիարակութեան

կրտսեր Մելգոնեանցի քոյրերուդ

ու եղայրներուդ, ըլլալով անոնց

գծագրութեան եւ երաժտութեան

ուսուցիչը, պարուսուցը սփանչելի

պարախումբին, իսկ կիպրոսի

երաժտութեանի հանգստեան կոչուելէն

վերջ-ինք էր ճիպոտը քեզի փո-

խանցողը հաստատութեան 1966-ի

40 ամեակի հանդիսութեան ըն-

թացքին-խմբավարը այն քառա-

ձան երգչախումբին, որ իր տարե-

կան համերգներով կը հիացնէր

կղզին հայ եւ օտար ունկնդիրնե-

րը: Կոչումիդ հաւատարիմ՝ հոգին

եւ մղիդ ուժը դարձար Մելգոնեանի

հարուստ մշակութային կեանքին,

հանդիսներու եւ խարուկահանդիս-

ներու գեղարուեստական յայտագ-

րի պատրաստութեամբ եւ երգով

կամ նուազով մասնակցութեամբ,

թատերական ներկայացումներու

բեմայարդարումով, գրամեքենա-

յով ստեղծած դիմանկարներով,

աշակերտներուդ մասնակցութեամբ

տուրքի առաջարկութեամբ:

1954-ին Վահրամ Մավեանի

եւ Անդինէ Քէշշեան-Մուրատեա-

նի հետ միասին հիմնեցիր կիպրո-



սի Հայկական Ռատիոժամը, որ ճարտարութեամբ վարեցիր 46 տա-

րի, նախ կիրակիները, ապա՝ ամէն

օր հայ երգն ու գրականութիւնը

մտցնելով կիպրոսի եւ Միջին Արե-

ւելքի հայկական օճախներէն ներս:

Յետոյ-ստեղծեցիր եւ ղեկա-

վարեցիր անզուգական ԳՈՀԱՐ մը,

հովանաւորութեամբ՝ Խաչատուր-

եան եղայրներուն, որ հայ երաժշ-

տութեան, երգի ու պարի գոհար-

ները տարածեց աշխարհով մէկ եւ

մաէսթրօ Սէպուհ Աբգարեանը դար-

ձուց հանրածանօթ:

Մէծ եղաւ ցաւը, որ Մելգոն-

եանի փակումը պատճառեց քեզի,

եւ ճիպոտիդ առընթեր շարժեցիր

գրիչտ ալ, քննադատելով եւ պա-

խարակելով այդ տխուր որոշումը

առնողները յուղալով որ կրնացիր

շարժել անոնց սրտերը:

Գրութիւններու ոչ միայն թշնամութիւնը

յառաջացուցին ոմանց մօտ, այլ

մէկնեցար առանց երազդ իրակա-

նացած տեսնելու:

Վարձքդ կատար, սիրելի ու-

սուցիչ:

Մելգոնեան մեծ բարերարնե-

րը հպարտ պիտի ըլլալին իրենց

հիմնած դպրոցի արգասիքով, որ

անկէ առաջը բազմապատկելով բաշ-

ից Մելգոնեանցիներու յաջորդող

սերունդներուն եւ համայն հայու-

## ՀԱՅԸ ՉԻ ՄՈՌԱՆԱՅ ԻՐ ՆԵՐ ՕՐԵՐԻ ԲԱՐԵԿԱՍՄՆԵՐԻՆ

### Շարունակուածէջ 7-էն

ստանային հայոց եկեղեցիին բակը եւ կը տեղաւորուէին հայրենասէր պատուացիներու տուներու»<sup>5</sup>:

Այս օրերին, սկսած ՄԱԿ-ից,

անցնելով աշխարհի շատ մայրա-

քաղաքներով, համաձարդկային

աղաղակ է բարձրացել վերջ տալու

Մինձարում տեղի ունեցող ան-

մարդկային արարքներին: ՄԱԿ-ի

բարձր ամպիոնից, ՀՀ մշտական

ներկայացուցիչ Զոհրապ Մնաց-

անց ներկայացուցիչ ներս:

### ՇԱՐՑԱԶՐՈՅՅ Հ.Բ.Ը.Մ.-ի ԱՍՊԵՏՆԵՐՈՒ ԱՏԵՆԱՊԵՏ

#### ՏՈՓԹ. ՅԱՐՈՒԹ ԵԱՂԱՋԵԱՆԻՆ ՀԵՏ

### Շարունակուածէջ 8-էն

րուն մասին պատմող լուրերու եւ

յօդուածներու տպագրուած օրի-

նակներու շրջուն ցուցահանդէմնէ,

որ տեղի պիտի ունենայ 2015-ի

սկիզբը: Այս բացառիկ նշանակու-

թիւն ունեցող ցուցահանդէսը իրա-

կանութիւն ալիսի դառնայ չնորհիւ

Հայաստանի թեղասապանութեան ինս-

տիտուս-թանգարանի տնօրէն՝ Դոկ-

տոր Հայկ Դեմոյեանի: Շուրջ տարի

մը առաջ էր, երբ Ասպետներու

վարչութիւնս առիթը ունեցած ար-

դրութիւնը մէջ: Դոկտոր Դիլու

- Սեծապէս գնահատելի եւ իւ-

րորինակ ծրագիրներ են Տոքոր

Եատ առաջարկութեամբ Դոկ-

տոր Հայկ Դեմոյեանը անդամ յաջողութեամբ պատրիուտ կամք յաջողութեամբ պատրիուտ կամք յաջողութեամբ մէջ:

- Սեծապէս գնահատելի եւ իւ-

րորինակ ծրագրելու Դոկտոր Դի-

լութիւնը մէջ: Դոկտոր Դիլու

- Շնորհակալութիւն Տոքոր

Եատ առաջարկութեամբ Ասպետներու

վարչութիւնը մէջ: Դոկտոր Դիլու

- Շնորհակալութիւն Տոքոր

Եատ առաջարկութեամբ Ասպետներու

վարչութիւնը մէջ: Դոկտոր Դիլու

- Շնորհակալութիւն Տոքոր

Եատ առաջարկութեամբ Ասպետներու

վարչութիւնը մէջ: Դոկտոր Դիլու

- Շնորհակալութիւն Տոքոր

Եատ առաջարկութեամբ Ասպետներու

վարչութիւնը մէջ: Դոկտոր Դիլու

- Շնորհակալութիւն Տոքոր

Եատ առաջարկութեամբ Ասպետներու

վարչութիւնը մէջ: Դոկտոր Դիլու

- Շնորհակալութիւն Տոքո

## ՎԵՐԱՍՈՒՇԻ ԽՈՐԵՐ

### Ծարութակուածէջ 14-էն

**Զ. Լաւատես ըլլալ (Optimistic).-** Բնութեան եւ մարդոց մէջ, գեղեցիկը եւ լաւը տեսնել քան վատր: Ինքնավստահութիւն ունեցիր դուն քու անձիդ վրայ եւ ըսէ թէ՝ «վազը այս Ընկշը Բ-ի պիտի բարձրացնեմ, ապա՝ Ա-ի: Երեւակայէ փայտուն ապագայ մը քեզի համար եւ միշտ խուլ ձեւացիր «դուն ապուշ ես», «դուն մարդ պիտի չըլլաս», եւայլն. Քանդիչ արտայալտութիւններուն հանդիպ:

**Է. Հետաքրքրութիւն ցուցաբերել (Curiosity).-** Աշակերտը իր մաքի հորիզոնը կ'ընդարձակէ նոր նիւթեր սորվելով, տիեզերքը ուտամնասիրելով, կեանքի կարեւոր հարցումներուն՝ «ես ո՞վ եմ եւ ո՞ւր կ'երթած» ճիշդ պատասխանները գտնելով: Բազմաթիւ տարիներ տքնելէ ետք, ե՞րբ մարդկութեան համար շատ օգտակար գիւտ մըն ալ հնարիէ, իր հոգեկան հաճոյքը շատ խորունկ կ'ըլլայ:

Որո՞նք պիտի օգնեն, որ նկարագրի այս դրական յատկանիշները երեխաններուն ու պատանիներուն մէջ զարգանան, անշուշտ

առաջին հերթին ծնողքը, մօտիկ ազգականները, մանուկին բժիշկը եւ ի հարկի՝ հոգեբանը, ապա՝ դպրոցական հաճելի միջավայրը եւ մանաւանդ որակեալ ուսուցիչները: Փոլ թափ կ'ըսէ, թէ մանուկին միտքը գիտելիքներով՝ լեզու, թուաբանութիւն, գիտութիւն եւ այլ նիւթեր թիմելէ առաջ, հոգ տանիլ անոր նկարագրի զարգացման:

Քանի մը տարի առաջ Պիլ Կէցի (Bill Gates) բարեսիրական հաստատութիւնը 300 միլիոն տոլար նույիրեց որակեալ ուսուցիչներ պատրաստելու համար:

Համայնքն ալ նոյնպէս իր եկեղեցիով, կիրակնօրեայ դպրոցով, մարմանամարզական միութիւններով՝ «Բարձրացի՛ր, Բարձրացո՛ւր» նշանաբանով, կրնայ մեծապէս սատարել մանուկի մը ապագայ կեանքի յաջողութեան:

Ուրեմն, սիրելի եւ յարգելի հայրենակիցներ, հայ նոր մերունդը լաւապէս դաստիարակելու համար եւ անոնց երջանիկ կեանք մը ապագանովելու համար, նախ վեհ առաքինութիւններ մշակենք իրենց մէջ, ապա՝ նիւթական բարիքներ ձեռք բերելու միջոցներ:

## ՍԱԽԱՊԱՇԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՐՈԳԱՅՅԱՅԹՈՒՄ

### Ծարութակուածէջ 15-էն

ծնողներիս, ես դադար չնատեցի, մէծ դժուարութիւններով յայտնաբերեցի նրանց ով լինելը եւ ինձ որբանոցին յանձնելու պատճառը:

-իսկապէս դա արել ե՞ս:

-Այն ինչ ասում եմ քեզ իրականութիւն ունի:

-Դեհ որ այցպէս է պատճիր:

-Իմ ծնողներս քրիստոնեայ են եղել, ես ծնուել եմ հօրս արկածով մահից յետոց, մայրս ոչ ոքի չունենալով հարկադրուած ինձ որբանոցին է յանձնում միայն երկու անունների հետք թողնելով:

-Իմացա՞ր նրանց անունները:

-Մօրս անունը Սառա ասացին, իսկ հօրս՝ Ժորժ:

-Ազգութեան մասին ի՞նչ ասացին:

-Միայն քրիստոնեայ, ուրիշ ոչ մի բան, ուրեմն ես քրիստոնեայի գաւականից համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոքր տարիքից իմանայի այս ինդիրը, որը իմ կեանքի հունը կը փոխէր բոլորովին, չիմա չեմ իմանում ինչ անել:

Ես նրա արտայալտութիւնից զգացի, որ նրա մէջ հայի արիւնն եր խօսում, հայի ծին եւ դժբախտ հայ հօր զաւակ, ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոքր տարիքից իմանայի այս ինդիրը, որը իմ կեանքի հունը կը փոխէր բոլորովին, չիմա չեմ իմանում ինչ անել:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի, երանի ես փոխելու մասին ապագայում էլ նրա մէջ դա է խօսելու եւ ապրելու, ինչպէս թուրքիայում բռնի իսլամացած հայերի թուներով, իրենց ով լինելը, վերադարձնուած են իրական արմատներին:

Համիդին հոգեկան կամաց նախական համար անհանգիստ չեմ, այլ պատճառ ունի,

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԱՄԷՆ ԲԱՆԵ ՎԵՐ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՕՐՈՒՅՑ

ARMENIAN INDEPENDENCE DAY

FESTIVAL  
Փառատօն

Կազմակերպությանը Organized By

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ  
NOR SEROUNT CULTURAL ASSOCIATION

SUNDAY SEPTEMBER

21, 2014

VERDUGO PARK  
GLENDALE

1621 Canada Blvd., Glendale, CA, 91206

Starting at 11:00 am



LIVE MUSIC

DANCING

ART WORK EXIBITION

KIDS GAMES

ARMENIAN FOOD

ԵՐԳ ՈՒ ՊԱՐ

ԱՐՈՒԵՍՏԻ ԳՈՐԾԵՐՈՒ

ԵԼ ԳԻՐՋԵՐՈՒ ՎԱՃԱՌ

ՓՈՔՐԵՐՈՒ ԽԱՂԵՐ

ՀԱՍԱԴԱՍ ՃԱՇԵՐ



To reserve your vendor booth  
please call Nor Serount Cultural Association  
ԶԵՐ ԿՐԱՎԱԼՆԵՐԸ ապահովելու համար  
Հեռախոս՝ Նոր Սերունդ Մշակութային Միութեան  
(818) 391-7938